

Ա. ՎԱՐԴՈՎ

# ԽՈՒԵԿԻՔ ՀՅՈՒՏՈՅՄ

ԿԱՄ

Արեւելեան ժողովրդային երգարան

Երբ զայ ամառն, լեռ, ձոր ու դաշտ ծաղիկ ծընին գոյնըզգոյն,  
Մարդիկ անկէ բուրմունք քաղեն, մեղուն մեղըր, օձն ալ բոյն :



633  
18 24225  
67340

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՏԱՏԵԱՆ

(Արմենիա)

1888

KET

	4 2800
4	ԱՐԴ-ԴԿ. 3.
	2800
	ԱՐԴ-ԴԿ. 3.
1	ԽՈՒՀ ՅՈՎԱՆՅԱ
1	ԿԱՐ ԱՐԴ-ԴԿ. 5/18
	289

Հ 11  
67340

## Ն Ա Խ Ե Բ Գ

(ՏԻՎԱՆ)

Փառք նեղ Աստուած, Աստուած արգար, նվ մարդասէր եւ աննառ.  
Որ շնորհեցիր ինձ յարատել կամք, սէր եւ սիրս խանդավառ.

Կարողութիւն շնորհի՛ անվլրէպ զրլուխ հանել այս գործս ալ,  
Ոչ քէ խոցեալ սիրտըս կրտկին խոցուելու տալ պատճառ :

Իմ առաջին պարտի է մաղրել երջանկութիւն յարատել,  
Հետօնակազարմ ԱՊԾԻԽՆ ՀԱՄՄԾ Թագաւորիս Վեհափառ :

Այս բարեխնամ ինքնակալըն փայլեցուցիր զերք արել,  
Որ փարատեց մեր սրբերէն վաս օրերու սուզն ու սառ :

Այս արքայից Արքայն զօրեղ անխրժիր մեղ պարզեւեց,  
Տըգիտուրեան խաւարին դէմ, զինք՝ գիտուրեան զահ պայծառ :

Ո՞վ իւր վրեսաց դարման խընդրեց եւ նորա նարն չի գրտաւ.  
Պատապանն որբոց, Հայրն աղքատաց՝ ՎԵՀԱՊԵՏՆ ՕԳՈՍՏԱՓԱՌ :

Պարկետուրիւն անձնաւորեալ, առափինի եւ խոհեմ,  
Հաւատարիմ հպատակացն համար մի սիրս սիրավառ :


Իւր անհամար բարի գործերն, իւր վեն պատկեր, իւր անուն,  
Երախտագէտ սրբից խորեր կան դրումեալ հրատառ :

Ո՞ր ապերախտն կրնայ ժըխտել իւր անսահման բարութիւն,  
Ո՞ր կոյր տըգէտն, ո՞ր անրզզայ, ո՞ր անսիրս, ո՞ր անպատկառ :

Այս բարեպատ եւ սուրբ Անձին քշնամիներն դու պատմէ,  
Ո՞վ անմեղաց պատապան Աստուած, նվ դատաւոր անաշառ :

Ճեզ Ճարդովիս միւս հանուպազ այս է աղօրքն զերմեռանդ. —  
Տէր, ՀԱՅՐԱԽՆԱՄ ԽՆՔՆԱԿԱԼԻՄ դու շնորհի՛ կեանի անքսպառ :





# ԽՌԻՒՔ ՀՊԳԻՈՅՍ

ՏԻՎԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՎՐԱՅ ԶԱՓՈՒԱԾ ԵՐԳԵՐ

## Ա.

Ի՞նչ փորձանք ես արարածոց գըլխուն, փաղեկ<sup>(\*)</sup> անպատկառ,  
Դու որ ամբողջ ըզքեղ պատուող հիւրերդ կլնես հէգ, թըշուառ :

Հիւրսիրութեան կանոններըն այն աստիճան պըղծես որ,  
Յարկդայցելող մէկն անդամ մ'ալքեղ չիպատուեր անպատճառ :

Վայ անոր որ շունչ, ըզգացում առած յարկըդ ոտք կոխեց.  
Դու գինքն անթիւ ձեւի փոխես և հանգիստ չ'ես տար իսպառ :

Հուրը, ջուրը, քարը, հողը, մետաղներն իսկ ձեռքիդ մէջ  
Կը տանջըւին տըդիտաբար հլու, հնաղանդ, անբարբառ :

Անդառնալի վըճռոյդ ներքեւ կը ճընշըւին անխըտիր  
Թէ ծաղիկըն դեռաբողըն, թէ նորատունկ և թէ ծառ :

Ցորենի մէկ հատիկն անդամ այն աստիճան կը տանջես  
Որ, թէ խօսիլ գիտնար՝ իսկոյն պիտ' բողոքէր քեղ չուառ :

Խեղճն ատեն մը, իբըր մեռեալ, հողին ներքեւ կը նընջէ,  
Զինք զոհելով՝ բերէ անթիւ սերունդ ատոք և կայտառ :

Ասոնք հաղիւ արեւ տեսած՝ գարնան զեփիւռ շընչէին,  
Նոր տանջանաց ենթարկելու կուգայ մանդաղն անաշառ :

(\*) Ֆէլէկ :

Կը զըտէ կան, աղօրին ալ փոշիներու պէս կ'աղայ,  
Լաւ կը թըլեն, թըլթուեցընեն, նետեն փուռըն հըրավառ:  
Ի՞նչ, կարծես որ հոս լըմընցան հէդ ցորենի տառապանք.  
Դեռ անհամար քաշելիքներ, որք չեն գըրուիր բառ առ բառ:  
Թըլուչոնք, սողունք, չորքոտանիք անշուշտ քիչ մ'ալ աւելի  
Կը տանջըւին քո յարկին տակ, մինչև իյնան շընչասպառ,  
Խոկ մարդը, զոր արարածոց գերագոյնը համարիմք . . .  
Պէտք էլ կոչել թըշուառութիւն անձնաւորեալ՝ զայս կաճառ:  
Աշխարհ եկած օրէն մինչեւ գերեզմանի սեւ դուռը,  
Ուզէ չուզէ պիտի տոկայ պատգամներուդ քո յամառ:  
Սա ունի եօթն ըզգայարանք, պատճառ միլիոն աղետից,  
Մէկ քանի ալ վերացեալ բառ՝ միտքն յօրինեց սընափառ.  
Դու ալ ասոնց այս ընթացքէն անշուշտ օդուտ քաղելով,  
Անդըլթաբար կը չարչարես, չ'ես ցուցուներ օր պայծառ:  
Ով որ փափուկ սիրտ կը կրէ, զայն աւելի կը տանջես.  
Այս է անգութքո արբիտուր, — ճերմակ ճակտի միշտ սև տառ:  
Դարձեալ ինչ մեծ երանութիւն՝ թէ կեանքըն հոս վերջանար.  
Բայց վախնամ թէ մահուընէ վերջն ալ ունիմք մի մեծ մաքառ:  
ԱՇ, իրականն ինձ ահ աղդեց, ուստի մըտայ այն աշխարհն,  
Ուր փայլ մ'առաւ երաղներով հէդ վարդովիս կեանքն ժանդառ:

ՄԻՒՖՐԵՏ ԿԱՄ ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Մ Ւ Ա Կ

Զըրկեցիր զիս ըսփոփանքէս, ով սապատող դու փաղեկ,  
Անոր համար հարկաւ ես ալ չի պիտ' ըսեմքեզ աղէկ:

Բ.

Աշխարհ եղած օրէն ցայսօր յառաջ կ'երթայ ամէն օր  
Դէպ ի այն կէտ նալատակին, որ հայթայթէ մարդուս նոր . . .  
Երջանկութիւն . . . այդ չեմ կարծեր. թըշուառութիւն . . . այդ ալ չէ,  
Այլ պէտքերու նոր առիթներ, աշխատութեանց ջանք հըզօր:  
Ուստի այն որ մարդ եմ կ'ըսէ՝ այս ընդհանուր օրէնքին  
Պարտաւոր է հընաղանդիլ անխըտիր և կորակոր:  
Այս խըթան մ'է, որ կը մըդէ մարդըս դէպ ի գիտութիւն.  
Վայ այն մարդուն, որ ի բընէ քառանկիւն է, ոչ կըլոր:  
Փառք Արարջին, դու խելք ունիս, կազմուածքդ ալ առոյդ է.  
Ի՞նչ գործելու ջանադիր ես, ով մարդկութեան խեղճ հատոր:  
Օրը ժամ մը ներկայդ խորհիս, ապագայդ հինգ ժամխորհէ.  
Ներկայդ ահա աշքիդ դէմն է, խոկ ապագայդ՝ խոր է, խոր:  
Ոչ արհեստ մը ձեռք անցուցիր, ոչ գիտութեանց տեղեակ ես.  
Ուրեմն օն ի վառարան կամ դուն և կամ ծառ մը չոր:  
Ոչ մանկիկ, ոչ անդամալոյծ ես որ օտարն քեզ հոգայ.  
Ճոխութեանց վարժ, զրկանք կըող մուրացկան մ'ես անսովոր:  
Գէշն այն է որ գու բան մը չես, բանի մըն ալ չես հաւնիր.  
Յարուցանես քու օգուտը խորհող մարդուն դէմ ժըխոր:  
Սա խօսքերը քեզ կը գըրեմ, բայց անօգուտ, լաւ գիտեմ.  
Խոկ ես ինձի, իմ խելքովըս, կը կատարեմ պարտք մը հօր:  
Վարդնվ, պատուէ սա քերթուածք. եթէ մէկուն ձեռքն անցնի,  
Քեզ պիտ' կարծէ վարժապետ մը՝ դէր, կարմիր քիթ ու մեծ փոր:

Պ ա .

Ինքնիրեն համար ամեն մարդ ալ իմաստասէր է  
Բայց փորձէ, տեսնես, ճշմարտութեան շաւղէն կասեր է:  
Անարժան է այն մարդ կոչուելու որ սիրտ չըկրեր,  
Բուն մարդ այն է որ անձնաւորեալ նոյն ինքըն սէր է:

Հին մարդուն ճակտին արատ բերին նոր շահախնդիրք,  
Մեղք այն մարդուն որ յանձնապաստան և մարդասէր է:  
Մենք գիտէինք որ մարդկութիւնը լոյսէն կախորժի.  
Տեսէք մութին մէջ ի՞նչ արտերէ արիւն հոսեր է:

Խոր աըգիտութեան ատեն կայէն Արէլն սպաննեց,  
Այսօր նախանձը ի՞նչ Արէլներ զրկեց հարսերէ:  
Խտրութիւնն ազգաց մանդաղ դարձաւ ոմանց ձեռքին մէջ,  
Կը հնձեն զիրար, չեն հարցընել այս երբ բուսեր է:  
Ի՞նչ է այս, աշխարհ իրար անցած զիրար կողոպտեն,  
Մարդը գիտութեան թէ չարութեան զենիթն հասեր է:  
Փոսուռայ<sup>(\*)</sup> տեսնեն վատեր կան որ կրակ կը կանչեն  
Մեր մէջ կրակն ալ մարելու ջանք ո՞վ, ո՞ւր տեսեր է.

Արդէն կեանքերնիս թշուառութեանց շարք մը դարձուցինք  
Ամեն օր հասած փորձանիքներն ալ նոր դասեր է:

Մարդս բանական կենդանի մ'է բայց խօսք չը լսեր,  
Եթէ խօսք լըսէր պէտք եղածը շատ մարդ խօսեր է:  
Քեզ չիմար Վարդով այսպէս տարտամ ինդիրներ լուծել  
Դու խօսք բաց միայն վարդ այտերէ, ոսկի վարսերէ:

Մ Ի Ա Կ

Թէ կուղես՝ խօսքը ըստ հաճոյից գու սխալ մեկնէ,  
Ես ալ քեզ համար պիտի ըսեմ սա խենդին մէկն է:

(\*) ԱԹԵՂ պէտքէի:

Պ.

Ի՞նչ կը փախչիս ասանկ ինձմէ, հըրապուրիչ աննըման,  
Դու որ գըրկէս չեիր զատուեր գեշերն ի բուն, օրն լըման։  
Նարինջներուդ բուրմունքը դեռ քըթէս դունչէս կը բուրէ։  
Ի՞նչպէս մոռնամ ինձ ցըցուցած սէրըդ անհուն, անսահման։  
Դու զիս յաւերժ քեզ գերեցիր, այսօր սէրըս կը մերժէս։  
Տիրուհւոյ մը արատ է այս, ով պարտուցըդ անժաման։  
Փափագեցայ իմ սիրավառ հոգիս գիրկըդ աւանդել.  
Ո՞վ անողորմ, անդըթաբար չի տուիր ինձ այս հրաման։  
Աչքըս հոսեց հեղեղի պէս արիւնախառն արտասուք,  
Բայց չիկըցաւ քեզ համոզել, սուրբ ըդգացմանց սուրբ թարգման  
Բոլոր կեանքըս թըշուառութեանց շարք մընէր, շատ լաւ գիտես,  
Ցաւ մըն ալ դո՛ւ աւելցուցիր իմ ցաւերուս անդարման։  
Արփիագեղ գէմքիդ վըրայ փայլին սեւուկ պիսակներ,  
Պարտիմ յիշել խաւար աստղըս, պատճառ չի կայ վարանման։  
Իմ պաշտելի հըրեշտակըս զիս զրհեր է, բայց որո՞ց . . .  
Ա՛հ, բիւր զարմանք, այնպիսեաց որ չեն արժեր իւր ոտնաման։  
Գոնէ կորի՛ր, անգամ մըն ալ մի՛ երեւնար աչքերուս,  
Սիրտըս արեան գետ կը հոսէ, երբ դիմացըս կուգաս ման։  
Ինձ ըսին թէ՝ ցոփակեաց կինն ըստակ կուզէ, ոչ թէ սէր։  
Դըժբաղդաբար ես այս փորձը տեսայ աշացս յանդիման։  
Կենացս աշունն հասաւ, լըռէ՛, սըգազգեաց սիրտ, զերթ սոխակ,  
Անդութ փաղեկն թո՞ղ պատրաստէ հէգ Վարդովիս գերեզման։

Մ Ի Ա Կ

Սիրէ՛ զայն որ քեզ կը սիրէ, եթէ հողի հաւսար է։  
Մի սիրեր քեզ չի սիրողըն, եթէ նոյն իսկ կեսար է։

Ե.

Սըրտապատառ աղաղակներս հասա՞ն ականջդ վերջապէս,  
Որ հոս եկար, բըռնութեանց դէմ մաքառելով քաջապէս:  
Ո՞հ, չէ, գիտեմ, արցունքներըս այնչափ թայլին այս վայրերն,  
Որ հասուցին սիրուն, քընքուշ ծաղիկըդ անմիջապէս:  
Յուսահատած էի կեանքէս, տեսութենէդ զըրկուած,  
Չ'էի յուսար, անգամ մըն ալ, քեզ տեսնել առողջապէս:  
Երազ պիտի համարէի այս երջանիկ գիպուածը,  
Եթէ երբեք մէկ վայրկեան մը նընջէի վայելչապէս:  
Ե'կ, ըսփոփէ տարփաւորըդ, գու ես դարման յաւերուս,  
Մեզ նախանձող վատ թշնամիք թո՛ղ մըուընչեն արջապէս:  
Վարդով կեանքըս՝ բաժանմամբըդ, փուշու տասասկ դարձուցիր.  
Սըրտիս բացած վէրքըդ փութա դարմանելու լըրջապէս:



## ՏԻՎԱՆ ՐՈՒՊԱՅԻԻ ՎՐԱՅ ԶԱՓՈԽԱԾ ԵԲԳԵՐ

### Ը.

Մատաղ ըլլամ, մատաղ աղջիկ, քուկին մատղաշ հասակիդ, Քընքուշ դէմքիդ, սեւուկ աչքիդ, զյոգ մը սեւուկ պիսակիդ, Արդէն խոցեց փափուկ սիրալս թարթիչներըդ նետի պէս, Սեւ յօնքերըդ մի՛ պըռըստեր ի սէր գանգուր դիսակիդ :

Առանց քեզի ես վայրկեան մը կեանքիս մէջ չեմ հեշտանար. Լոյս երեսըդ բնչ անուշ է, դիտելով չեմ կըշտանար. Թէ շըլացեալ աչերս արցունք թափեն՝ դու մի՛ վըշտանար. Կ'արժէ որ ես զոհ ըլլամ քեզ գերազանցն ես տեսակիդ :

Դու ես կեանքըս, անձըս, հոգիս, դու ես երկու աչքիս լրյան, Դու ես գանձըս, երջանկութիւնս, տարփաւորիս միակ յօյսն. Վարպետ որանըդ, օգուտ չըրաւ հէդ կաքաւիս աշխայժ խոյսն, Մէկ նայուածքըդ որսաց, նետեց մինչ յատակըն պայ'սակիդ :

Նազանքներըդ անթիւ հաճոյք կը պատճառեն թըշուառիս. Ուզածիդ չափ զիս չարչարէ, պէտք չէ երբեք պատկառիս. Բայց դու ինչո՞ւ, ազնիւ սոխակ, ասդիս անդին կը թառիս, Դանդաղ դանդաղ կը մօտենաս պատրաստ վարդով պսակիդ :

### Ը :

Տառապանաց աշխարհիս մէջ քաշածըս ովլ քաշեր է. Դու ալ վիշտըս մաւելցըներ, արդէն սիրուս մաշեր է. Քենէ սիրուիլ յուսալով ես քեզ սիրեցի, նազելիս, Դու մարեցիր յուսոյ լապտերս, աշխարհ աչքիս գլշեր է :

Աղեղանման յօնքէդ թըրուած թարթիչներըդ պատռեցին  
Նետերու պէս, տըկար կուրծքըս, տե՛ս, արիւնս ըսպառեցին...  
Ազգու նայուածքդ անշէջ հուր մը սըրախս խորը վառեցին,  
Աչքէս թափուած արցունքներէն արտեւանունքս խաշեր է:

Պիսակներըդ լըս երեսիդ փայլ մ'են տուեր նորատունկ,  
Հերըդ վրզիս շըղթայեցիլ, ցըցունքներըդ բուրեն խունկ.  
Սա վարդագոյն շըղթունքներէդ օր մը ըրաւ սէրն փախցունկ,  
Տե՛ս, այդ բառը կացին դարձաւ, տըկար անձըս տաշեր է:

Բաւ տառապանք, եկ գիշեր մը գինւոյ գաւաթներ բաղխենք,  
Մեզ նախանձող վատ թըշնամեաց գըլուխներըն ջախջախենք.  
Առտըւանդէմերաժիշտներն ալդուրս հանենք, գուռնաղխենք.  
Վարդով պսակ կապենք օր մը՝ աղատ ըլլանք փուշերէ:

### Պ.

Նազելիս, քեզ տասն օր առաջ տեսայ գեռ քընքուշ էիր,  
Ի՞նչու այսպէս նիհարցեր ես, արդէն կըլոր թուշ էիր.  
Ո՛հ, իմացայ ուր անցուցիր ինձմէ գողցած ժամերըդ.  
« Նիզակը պարկը չի սըզմիր » առածին անյուշ էիր :

Քեզ կարծելով պարկեշտասուն՝ տեսութեամբըդ հեշտացայ,  
Բայց լըսեցի վարած կեանքըդ, ճըշմարիտ շատ վըշտացայ,  
Ալ մի՛ ծախեր ինձի բերան, նազերէդ ալ կըշտացայ.  
Մեզք որ առաջ աջքիս այնչափ անմեզ, արդար խուշ էիր:

Պար'հանդիսի խըցիկները վատութեամբըդ վըկայ են.  
Անդըթաբար զիս մատնեցիր, այնպէս չէ՞ մի, վատ կայէն,  
Բայց արդէն քեզ սիրողներն ալ ցաւոցըս ենթակայ են,  
Բանդի ինչպէս հիմայ անոնց, նոյնպէս ինձ անուշ էիր:

Աւաղ, թըշուառ հոգի, ովքեղ այս ամանները չափեց,  
Ո՞հ, դու անմեղ դառնուկ մ'էիր, մեզք որ գայլը քեղ խաբեց...:  
Վերջ տուր ողբիդ, ովքեկեալ սիրտ, աչքըդ արցունք բաւ թափեց  
Զի դու Վարդով անուան ներքեւ վատաց աչքին փուշ էիր:

Դ.

Սա վատ երկրիս վըրայ ես ալ որչափ թըշուառ ապրեցայ,  
Զիս անողորմ բաղդըս խաբեց, միշտ կըրակը այրեցայ.  
Յողդողդի մը գերի եղայ, կարծելով իմ Տիրուհիս,  
Աշխարհ աչքիս բանտ մը գարձուց, ճրագի պէս մարեցայ..:

Որու որ իմ սիրտը բացի, վէրքիս դարման խընդրեցի,  
Շատ գիշերներ տառապելու չափ թոյն անկէ ընթրեցի...  
Մութ վիճակիս լոյս, առաջնորդ փայլուն աստղ մը ընտրեցի.  
Նա ալ ասուալ մ'եղեր, թըռառ, բաղդիս պէս խաւարեցայ:

Դեռ ի՞նչ կուզես ինձմէ անգութ, ովք անողոք ճակտիս գիր,  
Ըսպաննեցիր զիս, գո՞հ եղիր, գնա ճերմակ ձորձ հագի՞ր.  
Բայց անէծքըս քեղ պիտ' հասնին, ուր որ կուզես՝ հօն թաքիր,  
Զի զիս գերի ըրիր անոր՝ որու որ ես փարեցայ:

Վարդով փունջեր չատ կապեցի յուսոյ պարտէզներուս մէջ,  
Մինչդեռ բաղդըս սոխակի պէս կ'երդէր, կ'ընէր ելեւ էջ,  
Բայց իրական իմ հոգւոյս մէջ վառեց կըրակ մը անչէջ,  
Որ փըշալից կեանքէս զըզուած՝ մահուան սիրահարեցայ:

Մ Ի Ա Կ

Անձկալիդ իմ թըշուառութիւն, կենացս ընկեր անբաժան,  
Մի թողուր զիս որ չըլլամ գէթ մարդ կոչուելու անարժան:

Ե.

Արիւնարբու թշնամիներ որչափ ալ մեզ անջատեն,  
Գիտցիք, հոգիս, որ գերիդ եմ, ինչպէս որ ես Տիրուհիս,  
Իրաւ է որ բաղդըս քեզ ինձ նըլիրեց քիչ մը ատեն,  
Բայց այս տարտամ կենացըս միշտ կարեւոր ես, Տիրուհիս:

Դու զիս տանջէ կամ մեծարէ, ի՞նչ որ կ'ուզես՝ այն ըրէ.  
Եթէ կ'ուզես՝ խելքըս, միտքըս, սիրաըս ցիր ու ցան ըրէ.  
Բայց գիտցիք որ այս ըրածըդ թըշուառիս շատ ծանըր է,  
Որովհետեւ բեկեալ սըրտիս մի հատո՞ր ես, Տիրուհիս:

Դու թըշնամեաց համոզուելով՝ կոխոտեցիք իմ սէրըս.  
Զըգելով զիս անմըսիթար՝ փըճացուցիք յօյսերըս,  
Ալ գործ չունիմ, լաց, հառաջանք, ողբ ու կոծ են գասերըս,  
Իսկ դու յողդողդ վիճակիդ մէջ բաղդաւոր ես, Տիրուհիս:

Ես յօժար եմ, թո՛ղ փութացնէ արդար Աստուած իմ մահըս,  
Քանի որ դու, անգութ ոգի, մըտիկ չըրիք իմ ահըս.  
Հիմայ Վարդով զարդարուած էր հարսանեկան իմ ջահըս.  
Բայց ի՞նչ ընեմ, վաստ բաղդիս պէս կամակոր ես, Տիրուհիս:

Զ.

Երբ օձիքըս ձեռքըդ անցաւ՝ թո՛ղ մեռնէի այն օրէն,  
Երջանկութեանց վաստ թըշնամի, թըշուառութեանց տընօրէն,  
Սնմարելի կըրակնեքով դու վառեցիք զիս նորէն:

ՅՈՐԴՈՐԱԿ (Նազարաբ.)

Մի անջատում, բայց սրտակէով, ով բաժանում անօթէն :

Արիւնախառն յորդ արտասուքս դու էիր գետ դարձընողն ,  
Դերեզմանիս քարը դու ես այժըմ գըլիսիս բարձ ընողն ,  
Զոհըդ ըլլալս տեղեկացաւ հէդ վիճակըս հարցընողն :

Եատ հեղ մահը միջնորդ կ'ընտրես՝ դերըդ խաղալու համար ,  
Խոկ երբեմն ալ՝ պանդըխտութիւնն տառապանօք անհամար ,  
Բայց սեղեխի պատճառած ահն դըղըրդէ երկնից կամար :

Խաղալիկ մը դարձաւ արդէն յուզման ձեռքին մէջ կեանքըս ,  
Դու ալ կերպ կերպ դարձուածքներով փըճացուցիր իմ ջանքըս  
Հարուածներուդ դէմ խորհելով՝ պայթեցաւ Վարդով դանկըս :

#### Մ Ի Ա Կ

Դաժան բաղդըս չի կամեցաւ ինձ վիճակ մը բարելաւ ,  
Աշխարհ աչքէս արտասուացըս կաթիլներուն պէս ելաւ :

## Է.

Ո՛վ պատանի կամ օրիորդ , սա քերթուածըս սովորէ դոց ,  
Կլին՝ ամէն օր յետ աղօթքիդ , որ չի խարուիս իր անփորձ ,  
Իրաւ է որ օգնական մը պէտք է ամէն անհատի ,  
Բայց օգնական կամ լըծակից , ոչ թէ օձ կամ սըրտի խոց :

Պըսակի Սուրբ խորհուրդը լաւ քըննէ , մ'ըլլար անկատար ,  
Աշխարհ գիտցած աշխարհըդ չէ , ընտրութեան մէջ լի՛ր ճարտար ,  
Թէ վայրկեան մը սըխալեցար՝ մէկ վիշտ մը չ'է , բիւր գըտար ,  
Զի դարուս մէջ ամուսնութիւնն դարձաւ անշէջ մի հընոց :

Մ'ըլլար այն հարս վեսին պէս որ տըռփանքըն սէր կը կարծէ ,  
Զորս օր վերջն ալ ճըշմարտութեան խայթեր սիրտը կը կըրծէ .  
Լաւ գիտցիր որ Աստուած սէր է , Սէրն հըրաշքներ կը գործէ ,  
Հակ արագանքն զուր տաշեգի : ոյժ չ'ունի : լոկ ունի բոց :

Հիմենեան ջահն պիտի պարզէր մարդուս ներկայն, ապագայն,  
իսկ քըրմապետն՝ անհոգ, անփոյթ լարիւրինթոս դարձուց դայն  
վայ այն մարդուն որ չունեցաւ Վարդովիս պէս սիրտ մը լայն,  
Ահա այն խեղճ մարդուն եղաւ պըսակըն դուռ դըժոխոց :

Մ Ի Ա Կ

Պըսակէն վերջ սէրը կուգար՝ երբ արեւը կը շըրջէր,  
Հիմա աշխարհ որ կը դառնայ, նախ քան պըսակ պէտք է սէր :



## ՏԻՎԱՆ ՄՈՒԽԱՄՄԵՍԻ ՎՐԱՅ ԶԱՓՈՒԱԾ ԵՐԳԵՐ

### Ա

ՄԵԿ ՆԱյուածքըդ կուրծքըս ծակեց, սիրտս ըրաւ կըտո՛ր կըտո՛ր.  
ԱՇ, չես փութար բացած վէրքերդ դարմանել, սըրտիս հատոր.  
Թարթիչներըդ նետերու պէս արդէն հոգիս խոցեցին.

### ՅՈՐԴՈՐԱԿ

*633* Այս նորանոր հարուածներուդ ինտո՞ր դիմանամ, ինտո՞ր . . .  
իմ անտանելի վիճակըս զիս հողը դընէ պիտոր :

Յօժար կամօք ես Տիրուհւոյս արդէն եղած եմ դերի.  
Թըշուառ անձըս ցաւերու մէջ թող յաւիտեան դեգերի.  
Բայց դու կընաս անդութ ըլլաւ, ով հըրեշտակդ իմ բարի :

Դու արեւըս, ես՝ մոլորակ, միշտ կ'ուզեմ շուրջըդ շըրջիւ.  
Երկինք ելես՝ կը փափագիմ իսկոյն ետեւէդ թըշչիւ,  
ես վարժեցայ կարօտովըդ յորդ արտասուաց մէջ թըրջիւ.


*A 67340* Տարփաւորըդ ո՛ր աստիճան քու դէմըդ ըստըրկացաւ.  
Բաւ տառապանք պատճառեցիր, Վարդով դէմքըս թալկացաւ.  
Մինչեւ հիմայ ըրածներուդ գուցէ Աստուած բարկացաւ.

### Բ.

Քնքուշ դէմքըդ, ով նազելիս, վայրկեան մը չի հեռանար  
Արտասուաթոր սա աչքերէս, ինչ ընեմ, չեմ դիմանար.  
Այս վիշտը ինձ մահ կ'ըսպառնայ, կ'ուզես մեռնիմ, ով անդութ:

### ՅՈՐԴՈՐԱԿ

Քեզ սիրով մը ի՞նչու պատժոյ անջատման արժանանար.  
Թէ հայլիիդ հարցընէիր՝ անմեզ մը կ'արդարանար:



Գեղածիծաղ դէմքըդ տեսայ պիսակներով անհամար,  
Գինովցուցին հէտ սիրականդ գուցէ դարձուցին յիմար,  
Ո՞հ, երկնային էակ մ՞ես գու, կը խորհիմ անոր համար . . .

Ա՞հ, փոխանակ զիս մերժելու՝ թող հողը զիս պարտըկէր .  
Բայց ի՞նչու այս բաժանումը խելքըս միտքըս դարտըկէր :  
Սիրտըս այսչափ չ'էր վըշտանար ի՞նչ ցաւ ալ որ վաստըկէր . . .

Այն ի՞նչ դիւթիչ հրապուրանք էր որ Վարդովիս խելքն առաւ.  
Ի՞նչպէս չողբամ այս կորուստը, զի հոգիս անձէս թըռաւ .  
Ահա այսօր վերջին յոյսս ալ բեկեալ սըրտիս մէջ մեռաւ . . .

#### ՄԻԱԿ

Թէ կայծակ մը ի՞նէր գըլխուս՝ այսչափ չ'էի զարհուրեր .  
Խօսք մը բոլոր անձըս կիզեց . ի՞նչ զարհուրելի հուր էր :

#### Պ.

Սա մէկ խօսքըդ հէտ թըշուառըս գերի ըրաւ Տիրուհւոյդ .  
— «Ո՞հ, գգուէ զիս, համբուրէ զիս, արժանի եմ քու սիրոյդ . . .»  
Եթէ այս խօսքըդ կեղծիք մ'էր . . . բայց չ'է, անկարելի է,  
կամքըդ ի՞նչ է, շիտակն ըսէ, ապրիմ թէ մեռնիմ ի՞նչ փոյթ .

#### ՅՈՐԴՈՐԱԿ

Այս տարակոյսէն աղատէ թըշուառըս, ի սէր հոգւոյդ :

Սըրտիս վըրայ զետեղեցիր թըշուառութեան ճիրանը,  
Ո՞վյուսար որ պիտի լարես ինձ համար այս դարանը .  
Համբոյրով մը փակել կ'ուզես սիրականիդ բերանը,  
Բայց նա կ'ըսէ, զիս լաւ լըսէ, ապրիմ թէ մեռնիմ ի՞նչ փոյթ .  
Գոնէ անդամ մը մըտածէ, գըլխուս բերիր ի՞նչ փորձանք . . .  
Աչքէս վաղած արցունքներըն դարձուցիր արեան յորձանք .

Դու կ'ըսես թէ՝ «Երբեք չ'ունիմ այս արկածին մէջ յանցանք»,»  
Բայց յանցանքըն ի՞մն է. խօսէ, ապրիմթէ մեռնիմ՝ ի՞նչ փոյթ.

Ալ բաւական զիս տանջեցիր, փոխէ ընթացքդ անառակ,  
Քենէ խարուիլս ամէն մարդու բերնին մէջ դարձաւ առակ.  
Հոգ չ'եմ ըներ՝ եթէ ըլլանք երկուքս ալ խաղք խայտառակ,  
Վարդովիս սև գիրը այս է, ապրիմթէ մեռնիմ ի՞նչ փոյթ:

ՄԻԱԿ

«Պաղութիւն մը եկաւ ինձի ալ չ'եմ ուզեր քեզ սիրել:» —  
Զայս ըսելով միթէ կ'ուզես սըրտիս հոգւոյս լաւ տիրել:

Պ.

Գիտես, անգութ, որ հոգիս գիրկդ աւանդել ուխտած էի.  
Այս փափագիս շուտ հասնելու միջոց կը մըտածէի,  
Մէկ մ'ալ յանկարծ բաժանման գոյժն հնչեց, գոռաց ականջիս,

ՅՈՐԴՈՐԱԿ

Մինչդեռ սէրըդ բիւր հաճոյքով սըրտիս մէջ կը տածէի,  
Չ'էի գիտեր թըշուառ գլխուս ի՞նչ փորձանք գըտած էի:

Շընչառութիւնս հառաջանքի փոխեցիր, անսիրտ ոգին,  
Հոգւոյս մէջ հուր մ'արծարծեցիր, արցունքս դարձուցիր շոգի,  
Վերջին հարուածդ, տե՛ս, աւելցուց սըրտիս մէջ ցաւ մ'ալ թոքի,

Վատասիրտներն միանալով ուզածնուն չափ թող դաւեն,  
Չ'եմ դիմանար, ես կը մեռնիմ այս անջատման խիստ ցաւէն,  
Դու թըշնամեացս համոզուեցար, ոչ թէ վախցար համբաւէն,

Վախ, թըռուցիր ազնիւ սոխակդ, փուշերու մէջ մնացիր,  
Ալ ի՞նչ կ'ապրիս, դժբաղդ Վարդնի, մահուան քունը քնացիր. —  
Դու ալ, անխիղճ, իմ վիճակըս դառնացընել ջանացիր,

Ե.

(ՄԻՒՎԵՇՇԱՀ)

ԱՇ, բաժանման հողմն զերթ խորշակ, խամրեցուց կեանքս դեռ  
դալար,  
Ուահան գանգուրքդ՝ սիրուն հրեշտակ, մինչ ունէի վըզիս լար.  
Քսպառ տենչանքն այրած սըրտիս վըրայ կազմեց բիւր պալար,

ՅՈՐԴՈՐԱԿ

Պատն անջատման առիթ չի տար որ ինձ ըսես «ԱԼ մի լար»  
Սա բաժանման գոյութիւնը սպառէր. ահ, ինչ կ'ըլլար:

Հաղարաւոր վիշտերու մէջ թըշուառ սիրտըս մաշեցաւ,  
Արիւնախառն արցունքներով արտեւանունքս խաշեցաւ.  
Ցոյժ սիրելի՞ս. դու չես ուղեր որ տարփաւորդ քաշէ ցաւ,

Կմախը դարձայ հառաջելով, ես կարօտի հիւանդ եմ.  
Աշխարհ աչքէս ելաւ համբուն, արդ կը դիմեմ մահուան դէմ.  
Նուաղեցայ արտասուելով. ահա հոգիս կ'աւանդեմ,

Ուրախ եմ որ մահն կը փըրկէ վարդովս անվերջ տանջանքէն,  
Ցոյս չի մընաց ոչ ազգական, ոչ բարեկամ, ոչ ջանքէն.  
Եիջաւ երկու աչացըս լոյսն տեսութեանըդ տենչանքէն,

ՄԻԱԿ

Ես կը մեռնիմ, իսկ դու ապրէ երջանիկ օր տեսնելու,  
Հանդերձելոյն յոյսը ունիմ իմ փափաղիս համելու :



ՄԻՒՍԵՏՏԵՍ ՏԻՎԱՆԻ ՎՐՈՅ ԶԱՓՈԽԱԾ ԵՐԳԵՐ

Ա.

Ավսոն բաղդիս, հազար ափսոս, կասկածներըս երացան,  
Վատ անօքէնք միանալով՝ աղնիւ սըրտիդ տիրացան.  
Քու կորուստըդ կրկնապատկեց այրած սըրտիս բոցերը,  
Այս գեհենին սաստկութենէն թիթեռներն<sup>(\*)</sup> ալ սիրացան.

ՅՈՐԴՈՐԱԿ

Սիրտըս թափած կրակներըդ այն աստիճան զայրացան,  
ԱՇերուս հետ կայծեր թըռուան, մինչեւ երկինք բարձրացան:

Ինձ պատճառած կոկիծներըդ եղան անթիւ անդումար,  
Տես, նազելիս, տարփաւորըդ եղաւ ի սիրոյդ յիմար.  
Գիշեր մը ել պատուհանը, դիտէ երկնից վեհ կամար,  
Պիտի կարծես թէ անդ փայլին աստեղաց հոյլք անհամար.

Զիս ձգեցիր յատակն այս անյուսութեան խոր փոսին.  
Զեմ գիտեր թէ խիղճըդ, սիրտըդ այս մասին ի՞նչ կը խօսին.  
Կըտոր կըտոր սիրտս ու արիւնս աշերէս դուրս կը հոսին...  
Բայց չեն կարող մարել այս հուրն՝ թէ դառնան գետ նեղոսին.

Իմ ահերուս սաստկութենէն աշխարհներ կը տատանին,  
Գու անտարբեր կեցած՝ ինչո՞ւ միայն կ'անսաս սատանին.  
Այս վիշտք անշուշտ Վարդովն օր մը գերեզման պիտի տանին...  
Ի՞նչ պատասխան պատրաստեցիր անաշառ դատաստանին.

Մ Ի Ա Կ

Տարփ անուանեալ անմարելի կըբակի մը մէջ ինկայ,  
Ինձ մահուան ցուրտ գրկէն ի զատ պաղըշկելու ճար չիկայ:

(\*) Բէրվանէ:

**Բ.**

Ի՞նչ էի ես, ի՞նչ էիր դու, ի՞նչ ըրիր զիս, ի՞նչ եղար, երբ վիճակը ինձ պատմեցիր՝ բոլոր անձըս կը դողար. Տառապանքը դարմանելու ուրիշ միջոց ձեռք չ'առի, Քընքուշ ծաղկիդ ընծայեցի փափուկ սիրտըս զերթ թաղար:

**ՅՈՐԴՈՐԱԿ**

Սուտ վիշտերըդ պատրաստեցին գըլխուս երկաթեայ վեղար, Փոխանակ քենէ խարուելու՝ թող վըրաս կըրակ տեղար,

Խուշըս, խուշիկըս, ըսելով՝ նախ զիս հըրապուրեցիր, Շինծու անմեղ ձեւելովըդ հոգւոյս, մարմնոյս տիրեցիր. Վերջն յարելով իմ թշնամեացս՝ հոգիս կրակն այրեցիր, Խնչու, անդութ, զիս խարեցիր, թէ որ զիս չը սիրեցիր:

Ես հոգւոյս չափ քեզ սիրեցի, թերեւս քիչ մ'ալ աւելի, Զիս խարելով՝ դու մեծ մեղք մը դործեցիր անքաւելի.

Մինչ կարծեցի որ քու հոգիդ, անձըդ, սիրտը ցաւ է լի, Բացի աչքըս, տեսայ յանկարծ որ չորս կողմըս դաւ է լի:

Ով Աստուած իմ, ի՞նչ հոգի կայ այս հրապուրիչ դէմքին տակ, Անմեղութիւն թէ վատութիւն թէ գըժոխային յատակ. Դէմքըդ Վարդով, պիսակներով զարդարեալ տեսայ յըստակ, Չէի կարծեր որ միջոց են ասոնք քաղելու ըստակ:

**Պ.**

Գարունն հասաւ, ծաղկունք բուսան, տարփաւորաց աչքը լոյս. Լեռ, ձոր ու դաշտ զարդարուեցան՝ սիրահարաց խըրախոյս. Զըմեռուան մեւ օրերն անցան, ծըլէ դու ալ, ազնիւ բոյս. Սէրդ ի սըրտիս կայ անկորոյս, սիրականէդ մի տար խոյս,

ՅՈՐԴՈՐԱԿ

Եկուր բացուէ կուրծքիս վըրայ ծաղկանց նըման, անմեղ կոյս, Տարփաւորիդ հոգւոյն աղդէ կենդանութիւն նո՞ր եւ յոյս :

Եկուր սա մօտ ձորլն իշնենք, տես հոն ինչպէս շահպըրակ, Նարգիս, յակինթ, ոսկի նարգիս, կակաջ, շուշան ու մեխակ, Հարսնամատն, ողկոյզ յասմիկ հոտեր բուրեն անուշակ.

Մեր անջատման վըշտանալով ճիտն է ծըռեր մանիշակ.

Յամառութիւնն աղէկ բան չ'է, խորհէ հոգիս, լաւ դատէ . Պարահանդէսներու օդը մարդըս կեանքէն կ'անջատէ .

Իշնենք պարտէզ, բընութիւնը արուեստին հետ բաղդատէ, Լըսէ թըռչնոց դայլայիկը, տարակըյուրդ փարատէ .

Հըրաժեշտ տուր դահիճդ եղող վատանուն բարբարոսին, Երթանք հըրճուինք, թող աչքերնէս ցնծութեան արտսուք հոսին, Թըռչունք կ'երգեն, ծաղկունք բուրեն, սոխակներն ալ կը խօսին, Մենք ալ Վարդով փունջեր կապենք, բարեւ մ'ալ տանք Բագոսին.

¶ .

Քո ժպիտն է, աղնիւ հրեշտակ, տարփաւորիդ լոյսն, արփին.

Քո ակնարկն է յոյս, առաջնորդ հէգիս դէպի սուրբ տարփին.

Քո շըրթունքն են որ կ'ընծայեն սիրոյ նեկտարն լիուլի,

թէ ճաշակեն, ո՛ սիրուն կոյս, հըրեշտակներն իսկ կ'արբին,

ՅՈՐԴՈՐԱԿ

Փրկէ արբշիոս որ զոհ գացի թշուառութեան սուր խարբին, Յուսամ, պիտի յաղթես հոգիս, զիս կաշկանդող վատ քարբին :

Երբ կը ժպտիս՝ կարծես դէմքէդ անթիւ վարդեր թօթափին.  
Տարփաւորներն իբըր սոխակ հարկաւ շուրջըդ թարթափին.  
Ինձ հակամէտ ակնարկներէդ ախոյեանք իսկ սարսափին,  
Բաղդս ու փաղեկն այս միջոցիս անշուշտ ի խոր մրափին.

Դաժան բաղդըս մինչեւ ցայսօր անդըթաբար զիս ատեց,  
Իժի ծընունդ վատի մը ձեռք բոլոր կեանքըս արատեց,  
Փառք որ այսօր քու վարդ այտըդ սըրտիս սուգը փարատեց,  
Երբ հրաշալի նայուածքըդ ինձ ըզգաստութիւն խըրատեց :

Արդեօք աչերս ուրախութեան արցունքն ի զ՞ւր թափեցին .  
Վախնամ դու ալ զիս պիտ' խաբես, ինչպէս վատերն խաբեցին.  
Բայց չէ, ալ բաւ Վարդովիս սիրտն վըշտաց հուրեր լափեցին,  
Նախազգացմունքս, կամքս ու հոգիս քեզ ինձ յարմար չափեցին :



ԳՈՅՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՎՐԱՅ ԶՈՓՈՒՑԾ ԵՐԳԵՐ

**Ա.**

(ԱՐԱՊԱՆ)

Ունայն աշխարհիս մէջ ոչ ոք թըշուառ է .  
Երջանկութիւն չի կայ, վերացեալ բառ է .  
Արկածները հաշուի մ'առներ, հոգ մ'ըներ,  
Եթէ աշխարհք այրի՝ սիկառդ վառէ :

Աշխարհային ունայն փառաց մի խարուիր,  
Զափրդ գիտցիր, ամ'նէ աման մի թափուիր,  
Քեզ հաւասար չ'եղողին հետ մի չափուիր,  
Բարեկամութիւնը տասնեւչորս տառ է :

Մարդ չը գիտեր՝ մեզ վարողը ի՞նչ բաղդ է,  
Անոր համար ամենուն բարի մաղթէ .  
Վիշտ մը ունիս, զայն գաւաթին մէջ խեղդէ ,  
Զար բաղդը թո՛ղ ձեռքէդ օձիք պատառէ :

Գարունն եկեր, ծաղկունք ծըլեր, բուսեր են,  
Թընութեան սա դիրքը անդին դասեր են.  
Վարդնվ, առանց փուշի քեզ ո՞ւր տեսեր են,  
Թէ կարող ես, հէզին աջըդ կարկառէ :

**Բ.**

(ԵՒԻՐԻՒԻՔ ԱՐԱՊԱՆ)

Ով նախանձոտ եղբարք, շատ գոհ եմ որ զիս  
Զեր խելքով երջանկաց կարգը դասեր եք .

Բայց տեսէք, խորհելով միշտ իմ վիճակիս,  
Դուք ինքզինքնիդ մոռցեր, ձեզ վընասեր էք :

Երնէկ թէ ըլլայի կարծածնուդ չափ գոհ ,  
Չըլլայի երապէս թըշուառութեանց զոհ . . .  
Բայց ձեր վիճակն երբ զիս առնէ մըտախոհ ,  
Կ'ըսեմ՝ դուք ինձ համար զատ զատ դասեր էք :

Իմ կեանքըս թող երբեք ձեզ հոգ չը բերէ ,  
Դըրսէն երեւոյթ մ'է որ ձեզ խաբեր է .  
Աչքըս այնչափ գաղտնի արցունք թափեր է ,  
Որ դուք այդ լըճին մէջ լողալ հասեր էք :

Անդութ փաղեկն վարդին կոթն ալ փուշ դըրաւ ,  
Բայց ոչ ոք Վարդովիս փուշին ուշ դըրաւ .  
Իմ վիշտըս գերեզման թէ զիս ուշ դըրաւ . . .  
Անոր համար որ դուք անկէ կասեր էք :

Պ.

(ՔԷՐԷՄ)

Ո՞վ իգասէր ըսաւ ինձ համար , մինչդեռ  
Տարիաւոր ըլլալըս աշխարհէք իմացաւ ,  
Սա անհեղեղ մարդոց կըշտամբանքներուն  
Մինչեւ ցարդ սըրտիկըս ալ բնչպէս դիմացաւ :

Ինձ փոյթ չ'է եթէ զիս սեղեխ կարծեցին ,  
Այս կարծիքով շատեր շատ մեղք դործեցին ,  
Ոմանց ալ տըռփական հուրն արծարծեցին ,  
Որք խաբուած ըլլալնուն կըզգան հիմայ ցաւ :

Խաբուող միամիտ մ'ալ շատ առաջ դընաց ,  
Փորձութեան վայրկենին ելանք դէմ դիմաց . . .

Սա երբ բուն զբացմանցս եղաւ խորիմաց ,  
Քիչ մընաց որ մարէր , այնչափ զարմացաւ :

Տամն եւ ութ տարի է աշխարհ կը խուզեմ ,  
Հաւատք , Յոյս , Մէր կրող Մաթիլտ մը կ'ուզեմ . (\*)  
Սուտ յուսով մինչեւ Երբ սըրտիկըս յուզեմ .  
Միշտ խարուած Վարդովիս կամքն ընթարմացաւ :

**Դ.**

( Ք Է Ս Ի Ք Ք Է Ր Է Մ )

Ալ թռքըս մաշեցաւ հառաջանքներով .  
Դեռ ի՞նչ հալածես զիս , ով բաղդ իմ դաժան .  
Կեանքըս սպառեցաւ բիւր տանջանքներով ,  
Օր մը երջանկութեան չըրիր զիս արժան :

Ամէն գործերուս մէջ գու զիս վարեցիր ,  
Ոտքիս տակն ալ գաղտնի թակարդ լարեցիր .  
Բարեկամ անուան տակ շուրջըս շարեցիր ,  
Անհամար նախանձորդ իբրեւ վատ խուժան :

Մարդոց օգտակարն ես իրօք գործեցի ,  
Անպիտան , քեզ ալ ինձ նեցուկ կարծեցի .  
Զախորդութեանց գէմ միշտ սիրտըս կըրծեցի ,  
Դու զիս թըշուառութեան ծախեցիր աժան :

Ով անգութ , անօրէն , անհաշտ թըշնամի ,  
Արժան չըրիր զիս գեթ մէկ բարեկամի .  
Հէգ Վարդովիս ըրիր կարօտ խընամի ,  
Վիշտ , ցաւ եղան կենացս ընկեր անբաժան .

(\*) Ակնարկութիւն՝ Հաւատք , Յոյս , Մէր անուն Թատերախաղին մէջ սիրուն-  
ոյ դերը կատարող Մաթիլտի առարինութեան :

**Ե.**

(ԽՈՒՐՇՎՏԸ)

Բարեկամք, ձեզ պատմեմ գըլխուս եկածը,  
Դուցէ մըխիթարուիմ, դադրիմ մաշելէ .  
Այս կերպ վիշտ չը կրեր բաղդին փըրկածը,  
Բայց ճակտիս գիրն չը դադրիր զիս տաշելէ :

Դիտէք Աղամ ինչո՞ւ զոհեց գըրախտը ,  
Մնկէ ժառանգ մընաց մեզի այս ախտը ,  
Եւա մըն ալ իմ դէմն հանեց չար բաղդը ,  
Նըպատակն աշխարհէս զիս գուրս քըշել է :

Օձը Եւան խարեց, ամէն մարդ գիտէ .  
Այս ալ քովը օձ մը ունի, լաւ գիտէ .  
Մին խընձոր կը ծախէ, իսկ միւսը կ'ուտէ ,  
Ինչո՞ւ օձը դադրի Եւան յուշելէ :

Օձէն յուշուած Եւան Վարդովիս ըստ .  
«Քու աղքատ ըլլալրդ ականջիս հասաւ ,  
Այս խընձորը այս տեղ ձըրի չի բուսաւ ,  
Միտքըս քեզ սիրել չ'է, ըստակ քաշել է .»

**Զ.**

Սիրունիկ մը տեսայ քովի փողոցը ,  
Զ'եք գիտեր ի՞նչ վարպետ մէկ աղջիկ մըն է .  
Մարդ կը տաշէ՝ ձեռքն է պատրաստ սըղոցը ,  
Կարծես թէ խընդրածը պարզ ոսճիկ մըն է :

Նազելը տեսնողը կ'ըսէ՝ թարմ բոյս է ,  
Խօսուածքը լըսողը կ'ըսէ թէ՝ կոյս է .

Վերջը կը հասկընաս որ պարապ յոյս է .  
Զի մութին մէջ շըրջող չար ջըղջիկ մըն է :

Անոր տունը մըտնելն մեծ ահ ու դող է ,  
Քանզի վըտանգներու ցոյցքով խաբող է .  
Ասի սիրո չի կըրեր , խընդրածը փող է ,  
Հոգիւր ալ տաս՝ վարձքըդ մէկ պաշիկ մըն է :

Վարդով պարտէզներ կան քիչ մը վարօքը ,  
Հոն գնա՛ , կը դըտնես անոր տարօքը ,  
Նազուհիներ վըխտան վարուց բարօքը ,  
Սա շատ սիրող ունի , մին չար չիք մըն է :

11

## Է.

( Թ Է Ճ Ն Ի Ս )

Սէրը սերէն տարբեր անոր համար է .  
Զի սէրն իր մէջ ունի իրեն համար է .  
Ով ազնիւ է՝ սէրը անոր համար է ,  
Ով որ սէր ունի՝ թող է ին համարէ .

Մէկ գիշեր մը , չիյտեմ , կարծեմ կաղանդ էր .  
Սեղաննիս ճոխ , բաղդս ալ կաղն ի կաղ անդ էր .  
Մէկ կողմէն ալ գինին խելքըս կ'աղանդէր ,  
Ինձ թուեցաւ թէ սէրս զիս կ'արհամարէ :

Սըխալմամբ մը վիշտըս եղաւ այս քանի՞ . . .  
Բայց տես սէրըս արժան դատեց այսքանի .  
Հէք Վարդով , համբերէ , տոկա այս քանի  
Թէեւ տառապանքըդ բիւր անհամար է :

**Պ.**

( Թ Է Ճ Ն Ի Ս )

Ո՞վ կ'ըսէ որ սէրը տարփէն տարբեր է .

Մարդ պէտք է տըռփանքն տարփէն տարբերէ . . .

Ամէն սէր կըրող սիրտ զատ զատ տարփեր է ,

Դու որ մարդ ես , կարող եղի՛ր , տարբերէ :

Խելքըս առիր , ի՞նչ թարմ հասակ , ի՞նչ երես ,  
Հըրեշտակ չ'ես միայն , ուրիշ ինչեր ես .

Խարխըրելով թըշուառ սիրտըս՝ ի՞նչ երես ,  
Դու մ'այրեր իմ հոգին , թող այն տարփ էրէ :

Դարձուածքներով խոթեցիր զիս ցաւէ ցաւ ,  
Բայց կատակ չ'է քաշածներըս , ցաւ է , ցաւ .  
Այս ցաւերէն հոգիս անդամ ցաւեցաւ ,  
Կարծես վարդով այս ցաւոց անտարբեր է .

**Թ.**

**Ե Է Տ Է Ք Լ Ի Շ Ա Գ Ը**

Ո՞վ Աստուած իմ արդար՝ ինչո՞ւ չ'ես գըթար .

Վիճակըս անյարդար Զի տար ինձ դադար ,

Ամէն կողմէս դար :

Զըդեց բաղդըս վատթար Զիս անմըխիթար ,

Հասուց ինձ անդադար Անհատնում վըթար ,  
Եղաւ ճիշդ կէս դար :

Զորս դիս տըգէտ հըպարտ , Ոմանք ալ կախարդ . . .

Կը պատրաստեն անպարտ Անձիս միշտ թակարդ .

Կեանքըս անշուք անզարդ՝ Կարծեն իրենց ջարդ .

Ես նուիրեմ ալ վարդ ,                  Նոքա փուշ տան յար  
Սըրտիս վրշտահար . . . :

Ոգիս առին պատանդ ,                  Ալ չունիմ եռանդ .  
Մարեցաւ սըրտիս խանդ ,                  Կորաւ իմ տաղանդ .  
Ես իբրը խանդումանդ ,                  Տեղայ դըլխուս շանթ . . .  
Աշխարհս է աչքիս բանտ .                  Ով կենդանարար ,  
Վերցո՞ւր այս խաւար :

Մականունս իրաւ                  Հայրս վարդով դըրաւ ,  
Իսկ փուշը սիրտըս դըրաւ                  Առին շատ դիւրաւ .  
Մէկ քանի անիրաւ                  Սըրեանըս ծարաւ . . .  
Ըրին զիս կենազրաւ .                  Հոգիս է յօժար ,  
Մարմինըս տըկար :

**Ճ.**

( **ՏԱՏԵԱՆ** )

Գարնան չափ գեղեցիկ քընքուշ վարդենիս ,  
Սիրտըս սոխակ՝ շուրջըդ ողբ կ'աղաղակէ ,  
Հըրապուրիչ դէմքըդ դիւթեց արդէն իս ,  
Մըշկաբոյր գանգուրքդ ճըտիս օղակ է :

Շընչիկըդ զերթ զեփիւռ սըրտիկըս բացաւ ,  
Հոգիս երջանկութեան զենիթն ընթացաւ ,  
Շընորհք մ'է այս որ բաղդս ինձ չը զըլացաւ ,  
Կ'ըզգամ որ ինկած տեղս սիրոյ ծուղակ է :

Քո ժըպիտը գարնան արշալոյսին պէս ,  
Գանեց հոգն ալ սըրտէս տարակոյսին պէս ,  
Երազին մէջ վարդով տածած յոյսին պէս ,  
Այսօր վարդ քաղելու խիստ յաջողակ է :

## ՄԱՆԻ ԵՂԱՆԱԿԻ ՎՐԱՅ ԶԱՓՈՒԱԾ ԵՐԴԵՐ

**ԶԵ մ'ըսեր ,**

Զորս ժամ է քեզ կ'ըսպասեմ , տես ձեռքերըս , չէ մըսեր .  
Զիս տաքցընել քու պարտքդ է , ես քու որբդ եմ չ'եմ ըսեր .  
Սա խընդերքըս կատարէ , եկուր այսօր չէ մ'ըսեր :

**Շատ օրեր ,**

Այսօր պարտքըդ վըճարէ , զիս խաբեցիր շատ օրեր ,  
Այս առթին կ'ըսպասէի , այսօր չէ , խիստ շատ օրե՛ր .  
Զիս պիտի արթընցըներ սուտ մը , որչափ շատ օրէր :

**Համբերողին**

Կեանքը դառն բաժակ մ'է , երանի համբերողին  
**Անոր համար մեծ կ'ըսեն վիշտերու համբերողին :**

**Բերողին**

Որչափ երախտագէտ եմ զքեզ աշխարհ բերողին  
Վիշտըս դու կը մոռցունես աղջիկ լեցուր բեր օղին :

**Սեւ երես**

Զիս այսպէս խաբխըբելով դուն քու հոգիդ սեւերես  
Բայց ահեղ դատաստանին պիտի ելլես սեւ երես :

**Հոգի տալ**

Դու զիս քէնէ զըրկեցիր կուզէի դերկդ հոգի տալ  
Հոգիս կըակն այլեցի , այլի քուկին հոգիդ ալ

**Հոգի սէր**

Հասկըցայ դու չ'ես կըբեր քու ոըրտիդ մէջ հոգի , սէր  
Աւաղ կենդանւոյն մեռայ շնչիկըդ իմ հոգիս էր :

### Հոգիսառ.

Դու իմ անձըս կը տանջես, ես քեզ ըսի հոգիս սու.  
Կեանքիս մէջ չ'եի տեսեր քու հոգւոյդ պէս հոգի սառ:

### Հոգացիր

Անգութ այս քանի օր է զիս ձըգեցիր յո՞ գացիր.  
Զիս անմըսիթար թողիր, թշնամիներս հոգացիր:

### Հըրեշտակը

Երբ քեզ տեսայ կարծեցի իմ սիրոյս հըրեշտակը  
Բայց երբ դիմակդ վար առի, տեսայ մի հըրէշ տակը:

### Տարաշխարհ

Սիրուհոյս գրկէն հեռու կը թափառիմ տարաշխարհ,  
Ես սիրուհիս կընտրէի եթէ լինձ մին տար աշխարհ:

### Յաւեցաւ

Ես այնչափ վիշտ կըրեցի ո՞վ իմ վրայ ցաւեցաւ.  
Ոմանք ալ վիշտս ծաղրելով խոթեցին զիս ցաւ է ցաւ:

### Մ Ի Ա Կ

Օր մը, ժամ մը առանց քեզի չ'անցուցի անվիշտ, անցաւ,  
Բնակարանս դու գարձուցիր մի ամայի քարանձաւ....  
Զըրկըւած քու տեսութենէդ՝ անմըսիթար մընացի,  
Ըզքեզ տեսած օրէս ցայսօր կարծես թէ մէկ դար անցաւ....

## ԿՈԶԵԼ ԵՂԱՆԱԿԻ ՎՐԱՅ ԶԱՓՈՒԱԾ ԵՐՊ

Խնչով ըսփոփիմ, ով անողորմ, նախ զիս գրգռեցիր,  
Վերջն ալ բաժանման կիզիչ հըրովն հոգիս վառեցիր:  
Գեղեցիկ սեռին մէջ չի տեսայ քեղի չափ յողդողդ,  
ԱՇ, դու վաղանցուկ պատիր սիրով զիս կաշառեցիր:  
Երկար տարիներ սէրըդ հողւցո մէջ վառ պահեցի,  
Օր մը դոհ չըրիր, միշտ հէդ սըրտիս ցաւ պատճառեցիր,  
Ես յօժար կամօք գերի եղայ քեղ՝ զերթ Տիրուհոյու,  
Դու ոչինչ գընովլ թըշուառութեան զիս վաճառեցիր:  
Փափագեցայ քեղ խեռ սատանին ճանկէն աղատել,  
Դու յամառութեամբ առջի կեանքիդ աչք սեւեռեցիր:  
Գացիր առանձին ձըգիցեր զիս անհուն վըշտաց մէջ,  
Մըխիթարական բոլոր յոյսըս դու ըսպառեցիր:  
Զիս անյուսութեան ովկէանին մէջ տեսար, անգութ,  
Անտարբեր կեցար, օդնութեան ձեռք չի կարկառեցիր:  
Առանց խորհելու զիս դատեցիր, մահըս վըճռեցիր,  
Բայց երբեք ահեղ դատաստանը չի մըտառեցիր:  
Սա գանգատներըդ, դժբաղդ Վարդով, քիչ մ'ալ դադրեցուր,  
Հսպասէ վերջին դատաստանին. հոս բաւ ճառեցիր:

## Մ Ի Ա Կ

Զի կըրցայ խըլել սէրըդ սըրտէս թոյնի չափ աղդու,  
Ե՞րբ պիտի ցընդիս մըտքիս մէջէն, պատիր երազ դու.

ԳԱՐԻՊ ԳՈՇՄԱՆ ԵՎԱՆԱԿԻ ՎՐԱՅ ԶԱՓՈՒԱԾ ԵՐԳ

---

Պանդուխտ կը թափառիմ օտարութեան մէջ ,  
Զի գիտեր այս ցաւըն ինք չի քաշողը ,  
Կարօտն ալ սըրտիս մէջ կըրակ մ'է անշէջ ,  
Խոկ անոր շոգին է կոպըս խաշողը .

Օրելն եղան ամիս , ամիսն ալ տարի ,  
Մաշեցաւ սըրտիկըս ի գուռն օտարի ,  
Գըլու խըս բարձ չի կայ , կը յենում քարի ,  
Այս թըլշուառութիւնն է անձըս տաշողը .

Ողբալով , հառչելով արիւնըս չորցաւ ,  
Առ այժըմ վաստակս է ամէն օր նոր ցաւ ,  
Գուցէ ընկալուչս ալ հիմայ զիս մնոցաւ ,  
Վարդով , բնչպէս ապրի սանկ սիրտ մաշողը .

---

ԴԱԼԵՆՏԻՔԻ ԵՂԱՆԱԿԻ ՎՐԱՅ ԶԱՓՈՒԱԾ ԵՐԳԵՐ

**Ա.**

Աշան ժամանակ սոխակ չի կայ, ինչ սիրուն գեղգեղ.

Զէ, այս սոխակ չ'է, թաղս հիւր եկեր կոյս մ'արփիագեղ.

Ինչ վարդագոյն այտ, ինչ դողտրիկ դէմք, ինչ հասակ շըքեղ,

ՅՈՐԴՈՐԱԿ

Թոնդ որ վայելեմ, մի արգիլեր բաղդըն իմ տըգեղ,

Այս գեղածիծաղ կոյսն է կարծես ցաւոցս դարման գեղ,

Ինչ ազգու նայուածք . . . որ զիս դիւթեց խելքս գըլխէս առաւ, Հոգիս իւր գիրկը հանգչիլ ուղեց, իմ անձէս թըռաւ,

Դու ալ ինչ անշունչ մարմնոյս շուրջը գառնաս, սեւ ագռաւ,

Աշերն ու յօնքերն ճակատագրիս նրման խիստ սեւ է,

Բայց թող միջոց մը տըխսուր արտիս հըրճունք պարգեւէ.

Այս երջանկութիւն կեանքըս կ'արժէ, որչափ կարճ տեւէ,

Ժըպտէ, դաժան բաղդ, տե՛ս, կոյսն ինչպէս ինձ կը ծիծաղի,

Ալ բան թափել տաս հէդ վարդովիս արտասուք աղի.

Կըրակն այրեցիր խեղճ սրբափկըս, գէթ քիչ մը պաղի,

Մ Ի Ա Կ

Երջանկութեանըս միակ պատճառ զայն կը նկատեմ,

Երմէ զուրկ անցած վայրկեաններուս կեանքըս իսկ կ'ատեմ:

**Բ.**

Ազթիկ, այս սիրոյ առուտուրդդ ծանըր կըշոեցիր,

Զիս ծերացուցիր, նազերովըդդ դէմքըս կնծոեցիր,

Սէր աղաղ'կելով ինձ մօտեցար, վերջն ալ լըռեցիր:

ՅՈՐԴՈՐԱԿ

Երբ պէտք ունեցայ չուանիդ, դու ալիւր վրռեցիր .  
Զիս օտարի մը տեղ դընելով՝ գէմքըդ ծըռեցիր :

Նախ հըրապուրիչ ձեւերովըդ ինձ սէր ծախեցիր .  
Ցուցուցած սիրոյդ կասկածեցայ, դու զիս չախեցիր .  
Վերջապէս ոսկի ցըցոնքներէդ սիրաըս կախեցիր ,

Կը տարակուսիմ այս ձեւերէդ, արդեօք ամօթ է . . .  
Այսափ ցըրտութիւն յարմար չեկաւ վերջ այնչափ տօթ է .  
Ցամառութիւնըդ շատ կարժէ որ զիս մեղքը խոթէ ,

Պիղծ սրտերու մէջ սէրը երբեք չի կընար հանդչիր ,  
Մեղաւոր սիրտ մը արդար սըրտի չի կընար փակչիր ,  
«Վարդով՝ սուրբ սիրոյդ արժանի չեմ» ըսէ, մի թաքչիր ,

Գ.

(ՄԻՒՍԹԷԶԱԹ)

Այս գիշեր դարձեալ մինչ առաւօտ աչք չի խըփեցի ,  
Արցունքներ թափեցի .  
Մըտաբերելով աղնիւ գէմքըդ՝ աչքըս շըփեցի ,  
Կարծես շօշափեցի :

Գինին օգնութեան կանչեր էի , նա ալ զիս խարեց .  
Ամ՞նէ աման չափեց ,  
Իբըր թէ անհուն տըլսրութենէ անձըս ոըրբեցի ,  
Աըրտիկըս լափեցի :

Արշալուսին մօտ մէկ վայրկեան մը բանդադուշեցի ,  
ԱՇ , ինչեր քաշեցի ,  
Գինին թոյնի չափ ազդած էր ինձ , խուն մըրափեցի ,  
Սիրտըս աըրոփեցի ,

Վիշտերըս քեղի հաղորդելու միջոց մը չունիմ ,  
Պաշտպանըս ես դուն իմ .

Մըտերիմներու խօսք չի բացուիր , շատ խարխաքեցի ,  
Ինքինքըս խարեցի .

Դու կաշկանդէ զիս շըզթաներուլ , ով ոսկի ցըցունք ,  
Թող թափթըփին արցունք .

Ես իմ անձիս հետ սակարկեցի , խօսքն ալ եփեցի ,  
Այսպէս ըսփոփեցի .

Բայց մըտիկ ըրէ , ազնիւ հոգիս խելքըդ քեղ կանչէ ,  
Այս ըլլալու բան չէ .

Ես քեղմէ հեռու հոգիս տուի , խելքըս դերփեցի ,  
Ըղեղըս կոփեցի .

Ինչու վարդովէն հեռու կենաս , դու որ յոյսըն ես ,  
Աչացը լոյսըն ես .

Սաստիկ ցաւերուն դարման չիկայ , շատ թարթափեցի ,  
Քեղ յարմար չափեցի :

Թ.

(ՄԻՒՍՑԵԶԱՅ)

Բարով ես եկեր, աչացըս լոյս, նըստինք քովէ քով,  
Մին կենար այդպէս զով.

Պատմեմ քաշածըս, մըտիկ ըրէ հանդարտ անխըռով . . .  
Եղայ արկածից բով.

Զիս գըժոխային կըրակներու մէջ քալեցուցիր,  
Հոգիս հալեցուցիր.

Քու բաժանումըդ թոքըս այրեց, սիրտս ըրաւ խորով,  
Հանդուրժեցի սիրով:

Կարօտէդ մեռայ, գիշեր ցերեկ միշտ քեզ յիշեցի,  
Դեռ ինչեր քաշեցի,

Կարծես ծերացայ, չատ ծիւրացայ, չի մընաց կորով,  
Արցունքըս դարձաւ ծով:

Մէկ բառ մը խօսէ, ինձ կը բաւէ, զոհ ըլլամ քեզի,  
Պիտի մընաս մեզի.

Թող վրկայ ըլլան հանդիսականք մեր չորջը հոլով,  
Հոս չի կայ մարդոց սով:

Աղնիւ կենացըդ մէկ մէկ գինի ես կ'առաջարկեմ,  
Խօսքիդ խօսք միջարկեմ.

Գիտեմոր չես տար լուրջ պատասխան թէ չըլլաս գինով . . .  
Արդ խօսէ անվըրդով:

«Այս» մը միայն, ի սէր հոգւոց, ըսէ այս բառը,  
կանանց վեհափառը...  
ինչու լըռեցիր, ինչու կուլաս, ով է պատճառ, ով...  
դըլխուն հազար նըղով,

Զըգէս սա պիղծը, որքեղ հիւծեց, զիս ալ մաշեցուց,  
Զիս իրմէ դարշեցուց,  
Եկուր ինձ փարէ, անհուն երկնից փառը տայ անթոթով  
Երջանկացեալ Վարդով.

**Ե.**

(ՄԻՒՍԹԷԶԱԹ)

Քեղ դէմըս հանեց ձախող բաղդըս, յոզդողդ օրիորդ,  
Տարփաւորաց որսորդ.  
Հըրապոյրներըդ կարծել տուին քեղ անձիս լըծորդ,  
Գուցէ հոգւոյս կըցորդ :

Ես ամիորձ էի թըշուառութեան այս աստիճանին,  
Սիրոյ դաւաճանին.  
Դու կեղծ ու պատիր դարձուածներով ըրիր զիս ձախորդ,  
Նենդ սիրոյդ յաճախորդ:

Քեղ տեսած օրէս մինչեւ ցայսօր տառապելէ հանդարտ  
Չունիմ մի ակընթարթ.  
Ի՞նչ համոզմամբ զիս կ'ուղես նետել իրը դարշ փոխորդ,  
Ով է քո առաջնորդ.

Ելրեմըն ըսկիր՝ «Ես քուկըդ եմ, ուղածըդ ըլթ՝  
Ուղածիդ պէս վարէ».

Բայց երբ տեռար զիս ճշմարտադատ արդար նախանձորդ,  
Համարեցիր անցորդ։

Պատիւս դըրդեց սըրտէս խըլել այս սէրն ապիկար,  
Դու ետեւէս եկար.

Մէկ քանի խօսքով քու կամացըդ զիս ըրեր հաղորդ,  
Ով վարպետ շողօքորթ։

Երբ ես մօտենամ՝ գու կը չուես, ով շըլմոլիկ հուր,  
Զեռքէդ փախչիմ ի զուր.

Ոլորմ . . . թէ ատեմ, խորհուրդներըս ծով անմըթնոլորսա,  
Կը լողամ աւելորդ։

Այս վիճակիս մէջ ապաւէն մը կայ ինձի համար,  
Եւ գուցէ խիստ յարմար,

Ոնունըդ քերթել մըտքիս մէջէն, քեզ համարել խորդ,  
Մոռնալ սէրըն նախորդ։

Իրաւ այս վիշտը շատ ծանըր է, քիչ մալ յարատեւ,  
Բայց խաբուելէ թեթեւ.

Հառաչանքներով, դըժբաղդ վարդով, բաւ պատռես կոկորդ,  
Բաղդդ է հակառակորդ։

ՕԷՄՈՅԻ ԵԳԱՆԱԿԻ ՎՐԱՅ ԶԱՓՈՒԱԾ ԵՐԳԵՐ

Ա

(ՏԻՒԹԵՅԻՑ)

Մըտիկ ըրէք, ազնիւ մանչեր, կին մը գըլխուս բերաւ ինչեր,  
կեանքըս գալնան պէս կը կանչէր, երբ սա կինն ալսէր կը շընչէր:

Օր մը զիս իւր տունը կոչեց, ճիտըս ինկաւ ու հառաչեց,  
Երջանկութեան ժամը հնչեց, գառնուկի պէս կը պապաչէր:

Դաւաթները թըռլնչեցինք, մէկ քանի օղի վլչեցինք,  
Սիրային երգեր կանչեցինք, կարծես հսգերըս կը զեղչէր:

Դուռը ախիսեց շառաչելով, գաղտնի մընալն աղաչելով...  
Բաղդըս հասաւ մըռլնչելով, քիչ մընաց որ խելքըս թըռչէր:

Այս կինն ըսկըսաւ զիս տանջել խոստմունքներէն ալնահանչել,  
Երբեմն ալ սուտեր բարբանջել, յուսոյ կանդեղըս կը շիջէր:

Ամէն օր կը հագնէր քուրջեր, պարահանդէս կը յառաջէր,  
Թուը կ'առնէր շատ մը քաջեր, ականջներնուն կը շընջէր:

Փուշը մընաց Վարդով փունջէն, հիմայ արցունք աչքըս թըրջեն,  
Թէ գիտնայի ես առաջէն, ձիու պէս չէի վըրընջեր:

**Բ.**

(ՏԻՒԹԷՅԻՑ ՄԻՒՎԵՇԵԱՀ)

Ի՞նչ կը յուղիս, սիրտ վըշտագին, հասար ալ վերջին հաղագին,  
Քարով խերով չի մատնէիր, սիրոյ ձեռքը կեանքս թանկագին:

Ու դիրըս զիտէիր արդէն, բուրմունք չ'էիր յուսար վարդէն,  
Դնչո՞ւ չի վախցար գակարթէն, բընաըռեցիր սիրոյ բագին:

Զուարթ կեանքըս փոխեցիր սուդ, աչքէս բերիրյորդ արտասուք.  
Սա գոված սէրըդ մեծաշուք, ճակտիս քըսեց կեղտ ահագին:

Անըզգոյշ կամքըդ զիս երեց, և Տիրուհւոյս պէս անձս գերեց,  
Քաղդս ալ օգնեց և կամներեց, քեզիսրեցին ցոյցք արտաքին:

Սա վարդովին գէմքը նայէ, ծերուկ վիճակին իընայէ,  
Ջըզուէ ալ կին սատանայէ, քեզմատնեցին, ծեռքըդ պագին:

**Պ.**

(ՏԻՒԹԷՅԻՑ )

Ալ բաւական զիս տանջեցիր, անգութ ոզի, ով անիրաւ,  
Յարդ չի ճանչցար, յօժարութեամք հոգիս սիրոյդ գըրի գըրաւ:

Ժուժկալութեամք ապրեցայ ես, բոլոր աշխարհ զիս կը ճանչնայ,  
Հըրապուրիչ գեղեցկութիւնդ զիս տարփաւոր հիմայ ըրաւ:

Խորհըրդակիցս է թուղթ, գըրիչ, ուրիշ ոչ ոք ունիմ արդէն,  
Տես, քու սէրըդ խանդըս վառեց, զիս բանաստեղծ ըրաւ դիւրաւ:

Անմարսելի յողդողդութիւնդ զիս գինեմուլ ըրաւ ձըդեց,  
Այս ընթացքով անշուշտ օր մը պիտի ընես զիս կենազրաւ:

Սուտ խօսքերով խարիսքելով զիս խայտառակ ըրեր գընաց,  
Արեւելքէն մինչ արեւմուտք, հիւսիւսէն ալ մինչեւ հարաւ:

Սակեղծաւոր դարձուածքները պահապահածախ գործածեցիր,  
Որ վերջապէս ճանչցայ զաշխարհ, փիլիսոփայ եղայ իրաւ:

Մի պարձենար ըրածովը, հարկաւ օր մը պիտի գըտնաս,  
Յամառութեամբու Վարդովն ըրեր մի ալեոր ծեր գիմագրաւ:

### Պ.

#### (ՄԻՒՐԷՊԹԻ)

Ի՞նչ են այս քու ըրածները, անդութ փաղեկ, ով ամպարիշտ,  
Ի՞նչ ըրած է մարդկութիւնը քեզ՝ որ այսպէս հալածես միշտ.  
Աղքատ, հարուստ, մեծ ու պրզտիկ, գիտուն, տղէտ չ'ես խընայեր,  
Կը չարչարես գու անխըտիր տէր, տիրուհի, ծառայ, նամիշտ:

Խմաստակը կը կարծէ որ յաջողութիւնն չարին անկ է.

Խեղճ աղքատը ճոխութեան մէջ բարօրութիւն կը խուզարկէ.

Իսկ հարուստն ալ կը գանցք՝ տի՛ թէ երշանկութիւնը չորս պարզ վանկ է,  
Վայրագ փաղեկ, ըսէ՛ ինձի, քո յարկին տակ ով չունի վիշտ:

Յարիք գործող մարդուն կ'ըսեն՝ «վլշտիդ պատճառ բարութիւնդ է.»  
Թէ իբրը մարդ սըստիս խորը ծընունդ կուտար հազար ցեցի.  
Բայց պատճառը, ով վատ փաղեկ, միայն քու արկարութիւնդ է.  
Ես քըննեցի, այսպէս գըտայ քառասուն և ութ տարի ճիշդ:

Ամ՞նէ աման զիս չափեցիր, բայց ես ալ քեզ լաւ փորձեցի,  
Զընվին յոյս մը սըստիս խորը ծընունդ կուտար հազար ցեցի.

Արդ, ես, տըսմար Վարդովը չ'եմ, յուսոյ գըոներս ալ գոցեցի,  
Անհոգ անփոյթ մարդ մը գարձայ, կեանքըս կ'երգեմզերթ երաժիշտ:

### ՄԻԱԿ

Թէ խելօք ես, գու միմիայն վիճակէդ գոհ ըլլալ վարժէ,  
Երջանկութիւնն հանէ մըտքէդ, այս սկզբոյնք կեանք մը կարժէ,

**Ե.**

(ՄՈՒԽԱՄՄԷՍՈ)

Զոհըլլամքեղ, սիրուն հրեշտակ, ինչո՞ւ այսպէս զիս կը դիտես,  
Ըզդացմանցըս տեղեկացար. միթէ ոըրտե՞ր կարդալ զիտես.  
Տըխութիւնըս կը փարատես՝ երբ նազելով կուգաս ի տես.

ՅՈՐԴՈՐԱԿ

Մէկ նայուածքըդ իբրև շղթայ սև խոպոսկիդ անցուց ճիտէս,  
Յուսամ, հոգիս, թըշուառ գերիդ երջանկացնել հակամիտես:

Վարդ այտերըդ, զերթ բուրաստան, գալնան բուրմունք կը ծաւալեն  
Սիրտըս սոխակ քեղ կը խընդրէ շուրջըդ երդեր ճըվճըվալէն.  
Քեղչեմթողուր, ազնիւ հրեշտակ, աշխարհ գըլխուս թողթաւալեն,

Իրաւ է որ բիւր խոչընդուաք մեր միութեան արգելք կ'ըլլան,  
Բայց սուրբ սէրը իւր ջաներավ պիտ'պարզէ մեղչաւիլ մը լայն.  
Մի երկմըտիր, ո սիրուն կոյս, մենք հըրճուինք, թողթընամիք լան,

Աչըդդ, յօնքըդ այնչափ սև որ՝ ճակատագրիս գոյնն է առեր,  
Թարթիչներըդ գըրշմեցին սըրտիս խորը սիրոյ տառեր,  
Բաց վարդագոյն շրբթունքներըդ, Վարդնվիս սիրոն այլ մի վառեր,

ՄԻԱԿ

ԱՇ, վայրկեան մը գէթ առանձին չի մընացինք իրարու հետ,  
Օր մը արդեօք չի պիտ'բացուի սիրոյ շաւզէն մեզ արահետ:

**Զ.**

(ՄՈՒԽԱՄՄԷՍՈ)

Ազնիւ սոխակ, քիչ մը լըռէ, աւ բաւական աշխարեցիր,  
Այդ ոըրասագին երդելովդ խոցեալ ոըրտիկըս խարեցիր,

Քեզ ովլնեղեց, ովլչարչարեց, որու կուղղես այդ կըշտամբանք,  
Դու պըղտըտիկ կենդանի մը, այդչափ խօսք ուրկէ ճարեցիր.

ՅՈՐԴՈՐԱԿ

Եատ շատ շատ շատ շատ ճըշմարիտ, ճահ չ'է, զիս շատ չարչարեցիր:

Աւանդութիւն մը կայ մեր մէջ, որ կը տեւէ դարէ ի դար,  
Մեր մամիկն ալ երբեմն մեղ այս առասպելը կը կարդար,  
Քեզ զըլանայ եղեր բացուիլ վարդի կոկոնըն անարդար,  
Անոր համար այրած ոըրտով կ'երդես եղեր դու անդադար,

Բայց վախնամ թէ դու ալ ինձ պէս սիրոյ գերի եղար մէկուն,  
Թէ այդպէս է՝ մի վրշտանար, երբ կամօքըդ եղար նըկուն.  
Ալ մի լըռեր, շաշէ, ճըչէ, բաւ որ ունիս սիրտ մը տոկուն,  
Այս ոըրտաշարժքո եղանակ՝ գիշերն ի բուն, առատու իրկուն,

Քեզի պէս իմ տաղերգներս ալ գրաւեր են մարդոց ուշըն,  
Խեր չէ ըրեր խեղճ Վարդովիս ոչ տըքնութիւն ոչ ըզգուշըն,  
Արդ ես կօրհնեմ վարդին շուքէն աչքըս պատած սև մըշուշըն,  
Բայց կըրկնելով միշտ կ'անիծեմ սիրտըս խըրած քովի փուշըն,

Է.

(ՄԻՒՍՏՏՏԵՍ)

Մեր Մարդարին այդին գացած՝ նըստած էի մէկ առաւօտ,  
Ես անսահման վիշտերու մէջ, խորհուրդներըս մելամաղձոտ,  
Աւազանի ջուրն արտասուացս հետ բաղդատէր սիրտըս ցաւոտ,  
Մէկ մ'ալ յանկարծ ջուրն ցոլացաւ դարձայ տեսոյ լըս մը նարօտ.  
Ի՞նչ պայծառ դէմք, արդեօք արեւն յերկնից իջաւ՝ ըսի. — ըսաւ՝  
«Ո՞չ, քո ոըրտին կըրակն է այն որ քեզ կարծել տըւաւ այսպէս.»

Հոս զանազան ծաղիկներ կան, որոց մէջ դու խիստ աննըման,  
Ե՛կ նուիլեմ քընքուշ ծաղկիդ սըրտիկըս զերթ ծաղկի աման,

Խոշտանքներէ քեղ պաշտպանէ Գանձ բարութեան, Սէրն անսահման, Արդեօք Երկինք քեղ ի՞նձ չնորհեց որ բըժըշկես վիշտս անդարման, Գեղցյդ սիրոյն, մ'ըլլար Երկչոտ, ըսէ իրաւ՝ ըսի. — ըսաւ՝ «Արտասուացըդ ոռոգումէն այս բողբոջ հոս հասաւ այսպէս։»

Յուսահատած թըշուառ կեանքէս՝ հասայ գուռը գերիզմանիս, ինձ նոր կեանք պիտ' բաշխես այսօր՝ ըլլալ ուզես թէ հոմանիս. Մէկ նայուածքով ընկճեցիր զիս, գերի առիր հէդ պարմանիս, Հըրապուրիչ գեղեցկութեամբդ, ճերմակ շուշան կը նըմանիս. Բայց վարսերըդ, յօնքըդ, կոպըդ ի՞նչ սեւ, ի՞նչ թաւ՝ ըսի. — ըսաւ՝ «Ճակատագրիդ դոյնն է առեր, մի՛ զարմանար բընաւ այսպէս։»

Դեռ սաքերուդ չի փարեցայ, ո՞հ, ի՞նչ արխմար, ի՞նչ անմիտ եմ, Ներէ, Ներէ իմ յանցանաց: պակասութիւն ըրի գիտեմ. Ո՛ սիրուն կոյս արփիագեղ, այսուհետեւ քու գերիդ եմ, Յըցունքներըդ քող մ'են եղեր, պարզէ ճակատդ որ լաւ դիտեմ, Գանգուրներըդ խաւար բազդըս միտքըս բերաւ՝ ըսի. — ըսաւ՝ «Սյու օղակիներ կաշկանդեցին սիրուդ ու հոգիդ գիւրաւ այսպէս։»

Երբեք նմանն չէի տեսեր, վարդի կոկո՞ն է թէ բերան. Ո՞ր տարփաւոր քեղ չի պաշտեր, աշուկներըդ երկինց խորան, Երըլ աղեղ լարուած կեցեր սև յօնքերըդ աչքիդ վըրան, Թարթիչներըդ նետ կարծեցի, եկ փարատէ իմ այս փարան. Արդեօք Ողիմակ և կամ Սատղիկ հրա՞շք մ'ըրաւ՝ ըսի. — ըսաւ՝ «Սիրոյ զէնքեր, որ սըրտիկըդ ըրին արիւն թաթաւ այսպէս։»

Ի՞նչ բարեձեւ հասակ մ'ունիս, ի՞նչ փոքրիկ ոտք, ի՞նչ ձեռք քընքուշ, ի՞նչ հրապուրիչ աղդունայուածք, ի՞նչ գողտրիկ դէմք, ի՞նչ կլորթուշ Լոյս երեսիդ վըրայ շարուած պիսակներըդ գըրաւեն ուշ, Խերըս առաւ, սիրտըս առաւ չէկ այտերուդ գոյնին անուշ, Քընութիւնը արդեօք իրօք վա՞րդ մը գըրաւ՝ ըսի. — ըսաւ՝ «Խոցեալ սըրտէդ վաղած կարմիր արեան գոյնը առաւ այսպէս։»

Այս միջոցիս սոխակները խիստ սըրտառուչ կը խօսէին ,  
Վարդովիս պէս կըզգածուէին առուշներն ալ թէ լըսէին ,  
Իմ աչքերս ալ լալու , վարժած՝ արիւն արտառուք կը հոսէին ,  
Քովըս կեցեր զիս կը դիտէր , մէկէն դարձայ այս նըսեհին .  
Անդըթաբար կուզես առնել զիս կենազրաւ՝ ըսի . — ըսաւ .  
«Յնձըդ ահա քեզ կը բաշխեմ , հոգիդ առի գըրտաւ այսպէս :»

Մ Ի Ա Կ

Քու նըմանըդ չ'էի տեսեր հըրեշտակաց մէջ ալ ես գեռ ,  
Ուափայէլն ալ գէմըդդ տեսնէր՝ սկիտի ըսէր՝ չունիմ ես դեր :

**Բ.**

(ՄԻՒՍԷՏՏԷՍ)

Քո հաճոյից գերի ըրիր ազատ անձըս , ապերախտ սիրտ ,  
Քեզ գոհ չըրտաւ ոչ աշխատանք , ոչ տընութիւն . ոչ ջանք , ոչ քիրտ ,  
Դու միշտ քու բամբիւրդ զարկիր , օր մը չեղար վիճակիւ կիրթ ,  
Քեզ լըսեցի , մեղք գործեցի , յանցանքն իմն է որ չեղայ բիրտ .  
Բայց առկէ վերջ ականջ չեմ տար քու աղմուկիդ ըսի . — ըսաւ .  
«Իմ ո՞ր խընդիրը կատարեցիր որ յարձակիս վրաս այսպէս :»

Ի՞նչ կըրակ է որ քեզ կ'այրէ , զիս դարձուցիր անշէջ հընոց ,  
Այնչափ սաստիկ կը հաւշես որ , մինչև երկինք կ'արձակես բոց ,  
Չ'եմ հաւատար որ ունենաս ուրիշներէ տարբեր վիշտ , խոց .  
Միթէ գուն չ'եմ միխիթարուիր՝ միշտ տեսնելով վիճակ այլոց ,  
Խոստ շատեր ալ կը նախանձին քու վիճակիդ՝ ըսի . — ըսաւ .  
Մեղք որ գեռ չ'ես տեղեկացեր իմ ցաւերուս , խոկաս այսպէս :»

Լաւ հասկըցայ վըշտիդ պատճառն , բայց յանցանքն իմն է , խօսէ ,  
Քու սիրածըդ քեզ չի սիրեց , ուղածիդ շափ արիւն հոսէ ,

Հազար անգամ Վարդովին ըստ շուտ մ'երթար, առջիդ փոսէ,  
Դու կ'ըսէիր՝ «Յանուն սիրոյ, երեսներըդ գետին քըսէ».  
Պատասխան տուր, գէմ կեցայ մէկ առաջարկիդ՝ ըսի. — ըստ  
«Բայց ինչ ընեմ, լըծորդ չունիմ, ես մընացի պակաս այսպէս»:

**Թօ.**

(ՄԻՒՍԷՏՏԷՍ)

Սիրտըս թափած կըրակներէդ հրաբուխի նըման պայթող  
Սիրականիդ մըտիկ ըըէ, դըժոխոյին սա որջը թող,  
Ծաղիկ հասակդ խամրեցուցին, գեռ ինչ յօւսաս այս վատերէն.  
Օ՞ն, օն բաղդէն օգուտ քաղենք, սէդ թըշնամեաց ըլլանք յաղթող,

ՅՈՐԴՈՐԱԿ

Երջանկութեան այս յիշատակ պահենք համբուն իրըր կոթող,  
Քեզ յօրինէ գովասանքներ տարփաւորըդ իրըր քերթող:

Դու Մարդարիտ կոթիէին նըման միթէ ունիս պատճառ,  
Նա Արմանին ըրածին պէս, գու ալ ինձի կը կարդաս ճառ.  
Մէ վըրիպիր խստամունքներէդ, չըլլանք՝ հոդիս, ժամավաճառ,  
Պատուոյդ վընաս, անձիդ վընաս, ձըդէ, ձըդէ սա վատ կաճառ,

Բարակ բարակ երբ կը հազաս, կը վախնամ որ չըլլաս թօքախտ,  
Ո՞հ, այն ատեն հէդ սիրականդ մինչյաւիտեան կ'ըլլայ գժբաղդ.  
Առաջարկըս, Ե՞կ, մի՛ մերթեր, գու աղնիւ ես, ոչ ապերախտ,  
Հըրեշտակըս, եկուր հետըս, խեղճ խրճիթըս գառնայ գըրախտ,

Այս թանկագին յորդորներըս մի՛ համարիր իրըր վատ օղ,  
Կախէ՛ ականջդ, եկուր կարդա՛ գրածներըս բառ բառ, տող, տող,  
Խարըզինքըդ զոհ մի՛ մատներ սա սատանին խեռ սապատող,  
Եկ՛ Վարդովին գու տիրուհին, երջանկութիւնն մ'ըլլար ատող,

**Փ.**

(ՄԻՒՍԷՏՏԷՍ)

Հոգ մը ունիս, աղնիւ հոգիո, ինչու նըստեր կը մըտածես.  
 Կարծեմ դու ալ վիշտ կը կըրես, դու որ վիշտեր փարատած ես.  
 Տըխուր դէմքէդ կ'երևայ թէ՝ ճակատագրէդ վըհատած ես.  
 Փափուկ սըրտիդ խորը արդեօք այս օր ելեր սէ՞ր կը տածես.

ՅՈՐԴՈՐԱԿ

Եիտակ ըսէ՛, այս ձեերով մարդ խաբելը նո՞ր սերտած ես.  
 Թէ ոչ ինձի ըրածներըդ ուրիշ մէկէ մը գըտած ես.

Տառապանքըդ դարմանելու մըտօք շըրջիս միշտ դըոնէ դուռ,  
 Խըրոխտնայուածքդ ալ խոնարհած, դու դակադէմ, ճաիկըդ ծուռ,  
 Սոխակի պէս խօսուածքներըդ մւը միացին, աղնիւ ճըպուռ.  
 Սա վարդագոյն շրթունքըդ բա՛ց, խկոյն խօսէ՛, մի կենար լուռ,

Երբ ինձ տուած խոստութերըդ կոխկըռտեցիր դու առաթուր,  
 Քենէ խաբուած՝ յապուշ կըրթեալ՝ միտքըս տարտամ միտքըս՝ թափուր,  
 Գիշեր ցերեկ արտասուելէ յոդնած աշերս ժայթքէին հուր.  
 Այն ատեն դու ուրախ էիր, հիմայ ինչու տըրտում՝ տըխուր՝

Ճակատագրէն խուսափիլը ամէն մարդու դործ չէ եղեր.  
 Դարձուածքներըդ խեղճ Վարդովիս գերեզմանը պիտի պեղէր.  
 Քեզ նուիրեալ ազնիւ սիրտ մը, որ այն ատեն քեզ կը նեղէր,  
 Հիմայ ելեր կը փընտըռես վիրաւորեալ հոգւոյդ գեղեր.

ՄԻԱԿ

Անմեղ Վարդով, դու մի միայն ծեառն Արարչին լմը անձնատուր,  
 Ախոյեաններդ խոնարհեցնել է և պիտըլլայ քո՛ տըրիտուր.

## ՏԵՍԹԱՆ. ԵՂԱՆԱԿԻ ՎՐԱՅ ԶԱՓՈՒԱԾ ԵՐԳ

Զիս ըստակիս համար սիրող շատ ունիմ,  
Բայց զիս ինձի համար սիրող չի գըտայ.  
Առ երեսը հազար մեռնողներ ունիմ,  
Բայց իրապէս հատ մը մարտ չի գըտայ.

Ցաշողութեանց մէջ միշտ կաղն ի կադ էի,  
Անոր համար կեանքիս հետ ալ պադ էի.  
Օր մ'ալ ես զիս ողջ ողջ պիտի թաղէի,  
Չըրի գերեզման մը փորող չի գըտայ:

Մէկ տարուան մէջ չորս հեղ զիս ըրբն փեսայ,  
Իրաւ որ ես հարսի երես չի տեսայ.  
Սուտն իրաւին խօսող օրերաւ հասայ,  
Ճշմարտութեան ոգւոյն յարող չի գըտայ:

Արժանեաց աէր անձը չի ճանչցըւեցաւ,  
Մեռնելէն վերջ ամէն մարդ ալ ցաւեցաւ.  
Կեղծաւորն անսիրտ ոգւոյն փարեցաւ,  
Ողջամիտը ողջադուլող չի գըտայ:

Մենք աւելի համով ըլլալուն կուտենք  
Մեր տեղացի բանջարն և կամ մըրդեղէնք.  
Բընիկ ազնիւ մարդը ու բերքը կ'ատեմք,  
Արուեստագէտն մըխիթարող չի գըտայ:

Կարծես թէ իմ հոգըս ինձի չէր բաւեր,  
Սապատող փաղէկն ալ եկեր զիս դաւէր,  
Աչքիս գէմ բերեր է զանազան ցաւեր,  
Որոց դարման կայ, ըսյց գըրող չի գըտայ:

Մըտահաճութիւնը բան գործ է եղեր,  
Արհեստաւորն ալ իւր դործէն է պաղեր.  
Բաղդախրնդիրք խաղան զանաղան խաղեր,  
Մեղկութեան ախտին գեղ ճարող չի գըտայ:

Շատ մ'ալ վաճառականք խարդախ են գարձեր  
Էթիմէթ նենդելը բան գործ են կարծեր  
Ոմանք մնանկութեամբ պատիւ են վարձեր  
Բայց ուղղութեան հետ յարմարող չը գըտայ:  
Բժիշկներն ալ շատցան՝ մեծ մասը ձախող,  
Դեղագիր պատրաստեն շուտ մէկ քանի տող.  
Բըժըշկել չ'է միտքը, միայն փող է, փող,  
Վեշտըս գարմանելու կարող չի գըտայ:

Ես ալ գերասան եմ, բայց ոչ Մոլիէր,  
Նա բժիշկներն հարուածելու մոլի էր.  
Առաջարկս օդտակար եւ կարելի էր,  
Բայց գէթ խօսքըս խօսք համարող չը գըտայ:

Ցորենը շոգիով աղուելէն ի վեր,  
Խորովուելով ուժը կորոյս կարեվէր,  
Այս սիսան ուղղելու կարդացի հրաւեր,  
Բայց մեր հին ջաղացքը նորաղ չը գըտայ:

Այլ ազգաց պէս մենք ալ ունինք շատ գըպրոց,  
Իմաստուն լեզուագէտ, վարժիշներ հուր բո՞ց.  
Ծըրագիր պատրաստեն միշտ աչքերնին գոց,  
Բայց ես ծաղկոց մ'անդամ վարող չի գըտայ:

Իրաւ է որ տըղայք կ'առնեն շատ դասեր,  
Բայց կատարելութեան ո՞ր մէկն է հասեր.  
Ոտքերնուն տակ պատրաստ խեղճութեան փոսեր,  
Դեռ ապրուստի ճարն հընարող չի գըտայ:

Քու պօնժուռըդ շուկան քանիի՞ կ'առնեն ,  
Նայէ՛ որ բաճկոնըդ կըռնակէդ չ'առնեն .  
Ըսպասէ՛ գործ գըտնաս՝ մինչ մեռեալը յառնեն ,  
Ես իր պորան իր ձեռքով կըտրող չի գըտայ :

Մեզի պէտք եղածը լաւ երկրագործ է .  
Կամ պարտիզպան և կամ երկաթագործ է .  
Վերջապէս մտածէ՛ ու այնպէս գործէ ,  
Որ չըսես թէ՛ ինձ վըճարող չի գըտայ :

Ամէն ազգ ամէն տեղ ունի իւր մօտան ,  
Բայց ոչ ոք մեզի պէս փորձանքնին գըտան .  
Թուլութիւնը խախտեց հիմերը մեր տան ,  
Ես մեր մէջ չար կամքին տիրող չի գըտայ :

Մեր նորաձեւութեան առաջին պայման ,  
Բոլիք պարելու է թըռչունի նըման .  
Պարկեշտութիւնն հարկաւ ունի մէկ սահման ,  
Ես պարելու մըտօք պարող չի գըտայ :

Հիւրերն են բարեկամ իրարու արդէն ,  
Գիրկ գըրկի պըլլըւած՝ ցատկեն ու կայթեն .  
Ոմանք ալ կըսմիթով զիրար կը խայթեն ,  
Եղբայրաբար իրար փարող չի գըտայ :

Այսպէս խընճոյից մէջ մայրերն աղջրկանց  
Հսկողութեան պաշտօնն շատ հեղ կ'առնեն զանց .  
Տըլայք սէր նըւիրեն աղջկանց դերապանձ ,  
Բայց սուրբ սիրով սիրահարող չի գըտայ :

Այս միջոցաւ շատերն ալ ամուսնացան ,  
Գուցէ մէկ երկուք ալ զաւակ ունեցան ,  
Բայց չորս տարի վերջը եղան ցիր ու ցան ,  
Այս սէրը հինգ տարի կըրող չի գըտայ :

Ամուսնութեան պահանջն սէլ է , ոչ տըռփանք ,  
Առանց սիրոյ պըսակ՝ կեանքն առնէ տուգանք .  
Հարսնիքի տուն դինով մարդիկ շատ տեսանք ,  
Պըսակի խորհուրդը խորհող չի գըտայ :

Այս սուրբ , իմաստալից և հատընտիւ բանք ,  
Կ'արտասանուին շատ հեղ իբրը բարբանջանք .  
Գործն անուշին կապել տէրտէրին տենջանք ,  
Ժողովուրդը ոգեւորով չի գըտայ :

Ասոնք ալ ընթացքնին հիմայ փոխեցին ,  
Խոհեմութեան քողը պատէն կախեցին ,  
«Բարի արարէք» ը մեղի ծախեցին ,  
Բայց իւր հարազատին ներող չի գըտայ :

Այս արկածներ յոռի կենաց առիթ տան .  
Ծելք կը տիրին , իսկ նորեկներն կը խայան .  
Բագոսեանք որդեգիր եղան գինետան ,  
Բարի վարքը քաջալերով չի գըտայ :

Լուսաւորեալ գարուս մէջ ժամ ովլ կ'երթայ ,  
Տէրտէրն ու ափրացուն թող երթայ կարդայ .  
Գինետանց մէջ դիտէ , բազմութիւն վխտայ ,  
Արբեցութեան հուրը մարով չի գըտայ :

Ըմպելիքն է ամէն ցաւերու գարման .  
Զատկի օրն ալ օր չ'է օվույն դադարման .  
Չիյտեմ ինչո՞ւ Բագոս այսչափ համարման  
Արժանացաւ , միտքըս բերող չի գըտայ :

Խօսելու դեռ շատ բան կայ , բայց ինչ ընեմ ,  
Գըրիչըս կոտրեցաւ , ուրիշ մը գընեմ .  
Վարդով , սա խօսքերուդ եթէ միտ դընեմ ,  
Մարդարիտն ալ այսպէս շարով չի գըտայ :

ԿԱԶԵԼ ԵՂԱՆԱԿԻ ՎՐԱՅ ԶԱՓՈՒԱԾ ԿԱՏԱԿԱԽՕՍՈՒԹԻՒՆՔ

“ԹԷՖԷԼԱԻԻՄ”Ի ՏԵՂ.

ԱՌ ՆՈՐԱՍԷՐ ՊԱՐՈՆՍ

Եկուր նայիմ, տիար մօսամսի, ի՞նչպէս կ'ապրիս, ի՞նչ կ'ընես.  
 Ո՞ւրկէ սերած, ի՞նչ ծաղիկ ես, ի՞նչ տեսակ հունտ, ի՞նչ կուտ ես,  
 ի՞նչ բան գիտես, ի՞նչ կը դորձես, ի՞նչ կը շահիս, ի՞նչ կարժես.  
 Սեղանաւորք քեզ չեն ճանչնար, տեսնենք դու ի՞նչ ըսկուտ ես:

Մարդուն պարտըն է օրը վեց ժամ աշխատիլ, վեց ժամ ննջել,  
 վեց ժամ ալ կամ զուարձանալ և կամ մաքուր օդ շընչել,  
 վեց ժամ ալ հոգւոյն ծառայել և կամ ազօթք մըմընջել,  
 իսկ դու միշտ գատարկ շընելով՝ պարտքըդ՝ ի՞նչ կուտես:

Աստուած աշխարհս երբ ըստեղծեց, գիտես որ ամայի էր,  
 Աշխատութեամբ և տքնութեամբ մարդիկ ըրին բարեբեր.  
 Գիտեմ՝ դու ալ գպրոց գացիր, հոն առիր շատ մը գասեր,  
 Բայց աշխատիլ չի սովորեցար, անձիդ վսան եկու տես:

Քու գասերըդ՝ քեզ անձնասէր ըրին և ոչ ուրիշ բան.  
 Դու միլիոններ շահիլ կ'ուզես, կուտ մը չեն տար քեզ շուկան.  
 Արհեստ մը ձեռք անցունելու ինչո՞ւ չեղար փութաջան.  
 Աչքերըդ՝ բաց, ով անըզգոյշ, ապագադ ահարկու տես:

Գիտութեան լոյսն ծաւալեցաւ, ով քեզի պէս կը խորդայ,  
 Փառք Աստուծոյ, կարդալ գիտես, գոնէ լըրագիր կարդա,  
 Տեղեկացիր ո՞ր ասաիճան աշխարհը յառաջ կ'երթայ,  
 Մարդոց քովը ի՞նչ ես գարձեր, քննէ դու բարակ ու տես:

Եւրոպան մեղ ամէն կողմէ հաւերու պէս կը սովորէ ,  
Գոնէ խոլհէ մարդկութեան պարտքդ , օր մ'ալթելդ դու սովորէ .  
Վեց տարեկան երբայեցին օրինակ առ , որ մօտդ է ,  
Լուցկի ծախող տըղայ մը կուշո , դու ի՞նչ գտնաս՝ այն կ'ուտես :

Գոնէ դիտէ գաւառացին , ի՞նչպէս աշխոյժ եռանդով  
Յառաջ կ'երթայ՝ պանդխտութեան հարուածներէն անվըրդով .  
Ո՞վ փափկասէր պարոնիկը , դու բարբանջես վառ խանդով .  
Բանիդ չի դար որ անոր պէս հինգ վաստըկիս , մեկ ուտես :

Մաքուր հագուէ , շիֆ պըտըտէ , ձեռքըդ երբեք մ'աղտոտեր ,  
Մազըդ իւղով լաւ փայլեցուր , վըրադ առ անուշ հոտեր ,  
Այս ընթացքով կը կարծես որ քեզ պիտ' ըսեն՝ Յարդոյ տէր ,  
Խեղճ արարած՝ եկ մի խարուիր , դիտեն որ դու անկուտ ես :

Յոյս մը ունիս , աչքըդ հիմա օրիորդաց յառած ես ,  
Փոքրոգութեամբ համարումնին գըրաւել աչք առած ես ,  
Թէ եւ ըստ իս ամբողջութեամբդ շատոնց մեռած սառած ես ,  
Բայց դեռ դուն քեզ քու խելքովըդ ու զածիդ չափ հուժկու տես :

Ո՞վ փոխանակ փող շահելու մեղկութեամբըդ մըտաղբաղ .  
Օրիորդներ քեզ յորջորջեն՝ աղբանոցի աքաղաղ .  
Դու անոնցմէ օժիտ առնել կը խորհիս խիղճըդ խաղաղ ,  
Վարդով կ'ըսէ թէ՝ դուն աղջկանց գըլխուն ձիւն ու կարկուտ ես :

## Ա.Ռ ՆՈՐԱՍԵՐ ՕՐԻՈՐԴՅՈ

Եկուբ նայիմ, ազնիւ աղջիկ, ինչու ասանկ վատեր ես,  
Վախնամքեղ ալ քու ծընողքըդ տուեր են խիստ շատ երես.  
Բաց ես այսօր խիստ պիտ' խօսիմ, մի բարկանար, կ'աղաւեմ,  
Կ'ուզեմքեղմէ տեղեկանալ թէ որչափ ընչատէր ես:

Օրիորդաց պարտքն առաջին տանտիկնութիւնն ուսնիլ է,  
Դու կը կարծես թէ քու պարտքըդ վարդենւոյ պէս բուսնիլ է.  
Նպատակըդ թէ մի միայն փափարներուդ հասնիլ է,  
Կը ցաւիմ որ այս աշխարհըս դու շատ սըխալ դատեր ես:

Սա պիղծ մօտան քու կուսական պարկեշտութիւնդ կը կորզէ,  
Դու հայուհի պիտի ըլլասս, մայր ըլլալու քեղ մարզէ,  
Վերցուր շինծու գանդուրներըդ, ազնիւ ճակատ մը պարզէ,  
Նորձեւութեան մը պատճառաւ խեղճ կեանքըդ ընդհատեր ես:

Աջքիդ կոպն ու ընքուիներուդ ծարիր քըսեր կը շըրջիս,  
Միւս ներկերըդ ալ չ'եմ հաշուեր, կը խընայեմ իմ գըրչիս.  
Փեարազարդ մեծ գվաարկովըդ կարծես երկինք պիտ' թըռչիս,  
Զեմ գիտեր ուր տեսնուած է կին մը այսչափ վատ երես:

Ներկը ներկին՝ լոյս երեսըդ ամպոտ երկինք դարձուցիր,  
Այս դէմքով դու ինչ կը դառնաս, գէթ մօրդ ալ չի հարցուցիր.  
Խոշոր բարձ մ'ալ, չլյատեմ ինչու, մէջքիդ վըրայ բեռցուցիր,  
Կը կարծուի բարկենդանի կերպարանք մը մըտեր ես:

Երջազգեստըդ ընդհանրապէս բաց գոյն կամ կեղծ թաւիչ է,  
Ցուսալով որ այս հագուստովքեղ պիտ' ըսեն՝ բամբիչ է,

Բայց խեղճ գըլուիս , սա փերեղակ պարտիկըդ մէկ մը յիշէ .  
Որ ապառիկ առած ինչըիդ տեղը փորձանք գըլուեր ես :

Կ'ուղէիր միշտ աղէկ հագուած աղջիկներուն նըմանիլ,  
Բայց այս պէտքն հոգալու համար պարտիս քիչ մը բան բանիլ,  
Դու սիկառի տուփ շինեցիր , չի կրցար առաջ տանիլ,  
Մէկ մ'ալ նայիս տրտմութեամբըդ սրտիկըդ գիշատեր ես :

Մէկ օրական պարէնն մնդամ հայրըդ հազիւ կը ճարէ ,  
Կուտ մը անդամ չի վաստըկիր եղբայրդ ալ զուրկ հանճարէ ,  
Պատանեակ մը եկուր խարէ , պարսկին պարտըդ վըճարէ .  
Տեսար ինչու նիհարցեր ես , քու խելքովըդ հատեր ես :

Այս պարոնը կուտ մը չ'ունի , ուրիշ մը ճարելու է .  
Մէկ բարեւով անցնիլ չըլլար , քիչիկ մ'ալ պարելու է .  
Միւսըն ալ սուտ չի կըլլեր կոր , անդամ մը փարելու է ,  
Այս ընթացքով մէկ մ'ալ նայիս պատիւըդ տալ մօտեր ես :

Բամբասողներ լուռ չ'են կենար , ամէն տեղ քեզ կը խօսին ,  
Դու՝ աչքըդ գոյ մէջն ես ինկէր ՄՕՏՍԱ.յի բացած փոսին ,  
Խելքըդ հաղիւ քեզ կը գառնայ , աչերդ արիւն կը հոսին ,  
Կ'ըզգաս թէ որ ճիրաններէն խեղճ կուրծքըդ փարատեր ես :

Բայց չէ , ես շատ յառաջ գացի , այսչափը անյարմար է՝  
Խօսքըս պատուոյ ըզգացման տէր չ'եղողներուն համար է :  
Դու ասկէ վերջ պարկեշտ հագուէ , Վարդովն յիմար համարէ ,  
Անդամ մըն ալ առանկ կսմիթ չ'ես ուտեր իմ մատերէս :



## ՍՈՒՉԻՆԱԳ ՖԱՍԼԻ

### ԱՌԱՋԻՆ ՊԷՍԹԷ

ՈՒՍՈՒԼԻ ԶԱՐՄԷՅՆ Եւ կամ թէք ՍՈՅԵԱՆ, ՏԵՏԷ ԷՖԵՆՏԻ

(Միշրազը ճեմալին կենք կիւնիւղ տիլի շեյտա) ի վրայ .

Կիղիչ կարօտով գիշեր ցերեկ ես կը տոչորիմ,  
Րէյրի ըէյրերէյ ըէյրերէյ ըէրէյ ըէրէյ ըէրէյ ըէրէյ,  
Սէրըդ իմ պըչըող, սիրտ այլող, ո՞հ, այո՛, քեզ փարիմ.

### ՅՈՐԴՈՐԱԿ

Տէրն ուրախ պահէ թող քեզ, հոգիո, ես այսպէս այլիմ:

### ԵՐԿՐՈՐԴ ՊԷՍԹԷ

ՈՒՍՈՒԼԻ ՏԵՎՐԻ ՔԷՊԻՐ, ԹԷԼԼԱԼՁԱՏ

(Մինեսէ պիր լահզա արամ եյլի կիլ) ի վրայ .

Կուրծքիս մէջ վայրկեան մ'եկուր հանդչէ դու հոգւոյս նըման,  
Րէյրէյրէյ ըէյրի ըէյրէյ ըէյրէյ ըէյրէյ ըէրէյ ըէրէյ, օհ  
Սէր իմ, սէր իմ, հանդչէ դու հոգւոյս նըման :

### ՅՈՐԴՈՐԱԿ

Գինին զիս ըրաւ շէկ գինով, նազելիս . դու իմ դարման :

## ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ԱԳՍԱԳ, ԱԼԻ ԷՖԷՆՏԻ

(Աշըգ օլուում ասնա եյ կօնչէ տիհիկն) ի վրայ.

Քեզ տարփաւոր եղած օրէս, ոսկեհեր,

Սիրոյ գիրկը նետուեցայ ես անվեհեր.

Քեզ չեմ իտար՝ նուիրեն ալ ինձ դահեր,

## ՑՈՐԴՈՐԱԿ

Սիրոյ գիրկը նետուեցայ ես անվեհեր.

Ի սէր հոգւոյդ, սիրականըդ մի զոհեր,

Սիրոյդ նուիրեցի իմ ամէն շահեր.

Այս ընթացքէս թըշուառ սրտիկս ալ դոհ էր,

## ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ԱԳՍԱԳ, ՀԱՅԻ ԱՐԻՑ ՊԵՑ

(Ուսղանմատը հաղա կմկի, տինմէտի կօյնիս) ի վրայ.

Ի՞նչ անշէջ կըրակ, սիրոյ հուրըս դեռ չի մարեցաւ,

Ծերացայ, սիրտըս կոյս սիրելէ չի դադարեցաւ,

Սա հըրապուրիչ աղջիկներուն ձեռքէն այրեցաւ.

## ՑՈՐԴՈՐԱԿ

Ծերացայ, սիրտըս կոյս սիրելէ չի դադարեցաւ :

Մինչև ցարդ շատ սիրեց, տակաւին չի գըտաւ լըծորդ.

Հարկաւ լըծորդ մը պէտք էր ըլլալ հոգիիս կըցորդ,

Հաստատամիտ մը չի տըւաւ ինձ բաղդըս նախանձոտ,

## ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ԱԳՍԱԳ, ՆԵԿՈՂՈՍ ԱՂԱ

(Սուզինագը արեշի աշզըմ եկրիշ ֆերեատէ կէլ) ի վրայ .

Սիրոյդ հոռըլը հոգիս այրեց, նենգողի կարդ մի դասիր,  
Բաժակ մը տուր, այս կըրակը փութամ մարել, մի կասիր.  
Եթէ անձըս մոխիր դառնայ՝ դու չ'ես մընար անբասիր,

ՅՈՐԴՈՐԱԿ

Ձիս կորուսիր, զոհըդ տեսիր, հասիր, օգնութեան հասիր :

Հըաշէկ երկաթ թարթիչներըդ սիրտըս խոցեց ու անցաւ,  
Սէրըդ զաշխարհ գլխուս դարձուց մի ամայի քարանցաւ .  
Տեսութենէդ զրկեալ մընաց խոցեալ սրտիս վըրան ցաւ :

## ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ԱԳՍԱԳ, ՀԱՃԻ ԱՐԻՑ ՊԷՑ

(Ետևիմ յիւմսէյէ հալին հիմեայէր) ի վրայ .

Չ'ես համուարտիր՝ ես ո՞չչափ ալ ողոքեմ,  
Կամակո՞ր սիրտ, քենէ ո՞րու բողոքեմ.  
Քեզի համար մինչեւ ցեղը անձս կեղեքեմ.

ՅՈՐԴՈՐԱԿ

Կամակո՞ր սիրտ, քենէ ո՞րու բողոքեմ:

Գոյութիւնըս քեզ խաղալիկ դարձուցիր,  
Ո՛չ գոհ եղար, ոչ վիճակըս հարցուցիր,  
Կենաց բոլոր հաճոյքներն ինձ մոռցուցիր ,

## ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ԱԳՍԱԳ, ԹԷԼԼԱԼ ԶԱՏԵ

(Տեսիմ էյ կեօնիւ սուզրանը) ի վրայ .

Ե՞րբ վիճակիս պիտ' մարմռքիս ,  
Աչացըս լոյս, ազնիւ հոգիս .  
Եկուր ննջէ ի մէջ գոգիս ,  
Աչացըս լոյս, ազնիւ հոգիս :

### ՑՈՐԴՈՐԱԿ

Տըւած խօսքըդ մէկ մը յիշէ,  
Փրկէ՛ սիրտըս հալու մաշէ ,  
Իմքաշածըս ո՞լ կը քաշէ ,  
Աչացըս լոյս, ազնիւ հոգիս :

Սիրտըս Վարդով քեզ բնակարան ,  
Ե՛կ, մի դաւեր ալ ինձ դարան ,  
Դու մէկ նայէ հէղիս վըրան ,  
Ես քեզ օրհնեմ հազար բերան :

## ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ԱԳՍԱԳ, ՆԷՅԶԱՆ ԱՍԸՄ ԷՖԷՆՏԻ

(Կեօնիւ պիմարը աշզընլա սրազ ավարելերեն տիր) ի վրայ .

Սիրոյդ հիւանդն եմ, ով կոյս մատաղ, դարմանըս եկուր ճարէ .  
Դարօտակէղ հոգիս այս ապաշաւն ինչո՞ւ սուզ վըճարէ .  
Գիտեմ որ ախտաւոր տարփաւորաց քու գիրկըդ տաճար է ,

ՅՈՐԴՈՐԱԿ

Կարօտակէղ հոգիս այս ապաշաւն ինչո՞ւ սուղ վըճարէ :

Դու ես պչրանքներով սրտիս վըրայ հազար վէրքեր շարող,  
Մէկ անուշ ակնարկով՝ խոցեալ հոգիս բըժըշկելու կարող,  
Քանի որ ես քենէ ուրիշ չ'ունիմ ինձ դարման մը ճարող:

ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ՃՈՒՐՃԻՆԱ. ՐԸԹԱԲ ՊԷՅ

(Օ կիւլիւ նեկրես պէնի ճէվր իլէ նաղան էշէր) ի վրայ.

Քընքուշ Վարդըս անդժաբար կը չարչարէ զիս աւաղ,  
Վշտաբեկ սիրոս զերդ սոխակ, կը յօրինէ ողբ ու տաղ.  
Անջառման սուր փուշերով պատռեց հոգւոյս առննն խաղաղ.

ՅՈՐԴՈՐԱԿ

Վշտաբեկ սիրոս զերդ սոխակ, կը յօրինէ ողբ ու տաղ.  
Վարդս աշերէս կը քաղէ շիթ շիթ արիւն իբրեւ շաղ,  
Մէկ ակնարկով բիւր անդամ կընէ հէք հոգիս մատաղ.

Զմրան ամպոտ օրերը սուգը գըլուխս էր առած,  
Բաժանման ցուրտ հովերէն արիւնս սրտիս մէջ սառած,  
Կ'ըսպասէի տենջանօք՝ գալնան դըռան աչքս յառած,

Պշրանքով զիս կը գիւթէ, սիրոյս հուրը կ'արծարծէ,  
Դեռաբողբոջ Վարդս արդեօք, ողբըս գեղգեղ կը կարծէ.  
Կարօտն իբրը փուշ տատասկ՝ տըկար կուրծքըս կը կըծէ,

## ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԸ ԱՆԸՐ ՍԷՄԱՅԻ, ՄԷՑՄԵՏ ՊԵՅ

(Կիւզարը հիւսնիւն կիւզերի) ի վրայ.

Թու վարդենի անձիր վարդեր  
Բացեր են աղնիւ չեկ թերթեր,  
Սոխակն ալ կատարեց իւր դեր.

### ՅՈՐԴՈՐԱԿ

Յիշեցի նոր գարնան զարդեր :

Դու աղնիւ ես, ոչ անըդդամ,  
Երբ քեզ տեմնեմ՝ հրճուանք կ'ըզգամ,  
Զաշխարհ մոռցայ գամ քան ըզգամ.

## ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԸ ՏԻՒԵԿ, ՆԻԿՈՂՈՍ ԱՆԱ

(Հայալին սիյսկէ արեշեր պըրազը հանըմա) ի վրայ.

Յիշատակըդ անշեջ հուր մը արծարծեց իմ սրտիս խոր,  
Օր մը չեկար, չի հարցուցիր վիշտըս, ով սրտիս հատոր.  
Մէկ նայուածքըդ կուրծքըս ծակեց, ալ չի շտկիր մէջքիս կոր,  
Քըժիշկ հոգւոյս, կ'ուզես ձրգել անդարման սա վիրաւոր.

### ՅՈՐԴՈՐԱԿ

Դու իմ պաշտելի հրեշտակըս, իսկ ես՝ սիրոյդ ճգնաւոր :

Տարփաւորըդ ալ բաւական աչերէն արցունք սփռեց,  
Անջատումըդ հոգիս այրեց, մինչ գեղըդ սէրըս գրդռեց,  
Սոխակի պէս ճվճրվացող սիրտըս երբեք չի լըռեց,  
Մի դանդաղիր, եկ շուտ հասիր, կարօտըդ մահըս վճռեց,

## ՇԱՐԳԸ ՍՈՒՃԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ՏԵՎՐԻ ՀԻՆՏԻ, ԱԼԻ ԷԹԵՆՏԻ

(Եյ հիլալ կարու զամեր քաղաք նիկեարի տիլսիրան) ի վրայ .

Ով լուսագեմ, խաւար սրբակո լուսասփեռ սիրոյ հրմայն,  
Մէկ ժպիտը լուսաւորեց սգապատ աշխարհ համայն.  
Թող փարատէ շնչիդ զեփիւան հոգն ու սուգ միանգամայն ,

ՅՈՐԴՈՐԱԿ

Մէկ ժպիտը լուսաւորեց սգապատ աշխարհ համայն :

Գանգուրները զիս կաշկանդեց, սիրոյդ եմ կալանաւոր,  
Ներէ, ներէ իմ յանցանաց, որչափ ալ եմ մեզաւոր.  
Հէզ սիրականդ երջանկացնել կ'արժէ, հոգիս, իւան որ,

## ՇԱՐԳԸ ՍՈՒՃԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ՏԵՎՐԻ ՀԻՆՏԻ, ԲԻՖԱՅ ՊէՅ

(Սեօզ օլմազ հիւսնիւնէ սհն պիո կիւլի զիստ միւսավվերսին) ի վրայ

Քու նմանը ովէ տեսեր, գեղեցկութեան տիպարն ես դու,  
Եկ, մի ցնդիր մտքիս մէջէն, երջանկութեան շէն երազ դու,  
Շատ տարփաւոր գերի վարեց սոխակի պէս խօսուածքդ աղդու,

ՅՈՐԴՈՐԱԿ

Եկ, մի ցնդիր մտքիս մէջէն երջանկութեան շէն երազ դու ,

Սնյողդողդ մարդ մ'էի արդէն, միանգամայն և գըրական,  
Գեղը գլխէս խելքըս առաւ, արդ թափառիմ չուառական,  
Բայց կը տոկամ ամէն ցաւոց՝ մինչեւ ըլլաս դու իրական .

## ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ՏԵՎՐԻ ՀԻՆՏԻ.

(Ներք զալտը պինիմ նազը մկեյիմ) ի վրայ  
 Հոգւոյս հատոր իմ հրեշտակը ուր մընաց,  
 Բաժինս եղաւ միայն տենչանք, ողբ ու լաց.  
 Ոչ ոք եղաւ հէդ վիճակիս խորիմաց.

## ՅՈՐԴՈՐԱԿ

Եարօտովը պիտի մեռնիմ աչքը բաց :

Ե՞րբ պիտի դայ նազելիս զիս ըսփոփէ,  
 Անջատման սուրն հոգւոյս տունը կը կոփէ,  
 Մահուան բօթը հէդ սրտիկը կը տրոփէ,

## ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՅՈՐԴ ՈՒՍՈՒԼԻ ԶԻԹԹԷ ՍՕՖԵԱՆ

(Մենիս պիզենիսի սուև պատկ ասզը) ի վրայ  
 Խնջոյքնիս շեննայ, լեցուր մատուռակ,  
 Տիրութեան ախտին գինին պատըսւակ,  
 Արցունքներ դադրին որք դարձան առուակ.

## ՅՈՐԴՈՐԱԿ

Լից, մատուռակ, լից, մատուռակ,  
 Մոռնանք վիշտն ընենք փաղեկն նշաւակ:

Տրտմութիւնը միշտ տիրութիւն բերէ.  
 Մեր աչերն ալ բաւ արցունք թափեր է,  
 Արդ կը տոչորիմ, սիրոս անհամբեր է,

## ՇԱՐԳԸ ՍՈՒՃԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ԱԳՍԱԳ, ՀԱՅԻ ԱՐԻՖ ՊԵՅ

(Սուզինագ կրմէ պենի և մեհվեշիմ) ի վրայ .

Մի՛ բորբոքեր անձըս, ով իմն լուսնադէմ,  
Տարփով արդէն անձնաւորեալ եռանդ եմ.  
Ցաւոց կեղբոն սիրտըս՝ լնքնին կը քանդեմ ,

### ՅՈՐԴՈՐԱԿ

Տարփով արդէն անձնաւորեալ եռանդ եմ:

Սիրտս՝ հրաբուղիս, շունչըս՝ բուռըն սիրոյ բոց,  
Սաղամնդըր (\*), հոգիս որնաւ նորա ծոց,  
Գեղոյդ սիրուն, մի սաստկացներ այս հընոց ,

## ՇԱՐԳԸ ՍՈՒՃԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ԵՒԻՐԻՒՔ ՍԷՄԱՅԻ, ՀԱՅԻ ԱՐԻՖ ՊԵՅ

(Կօր կրմէկէկիր խարը կշկմ ժիյտի կիրեան) ի վրայ .

Տես որ արտմութեան սուր փուշերը պատռեցին դարձեալ  
Թըշուառ սրտիկըս, որ էր արդէն սիրովըդ խոցեալ,  
Դոնէ երջանիկ ըլլայ քեզմով կեաներըս մընացեալ,

### ՅՈՐԴՈՐԱԿ

Լալով անցուցի, կարօտովըդ ժամնակս անցեալ:

Եկ, բաւ համարէ քաշածներըս, սէրդ իմ սիրասուն,  
Դու կընաս դասել տխուր հոգիս զուարթնոց դասուն.  
Փութա, լրացուր երջանկութեան խորհուրդներս հասուն ,

(\*) Հրորդ, սկմէնտէր, Լավայի մէջ ապրող մնի մը :

## ՕՖԼՈՒ ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ԶԻՖԹԻ ՍՈՖԵԱՆ, ՀԱՅԻ ԱՐԻՑ ԹԷՅ

(Օ՞փ, օ՞փ, օ՞փ, պէնի պիզար հսկր իֆեն սերգենիշեր) ի վրայ .

Օ՞հ, օ՞հ, մինչդեռ բաղդիս կշատմբանքն յուզէին զիս, օ՞հ, օ՞հ, օ՞հ  
Ցցունքներդ եղան արդէն շղթայ վզիս, օ՞հ, օ՞հ, օ՞հ.

Միրալս ծակեց թարթիչը, աղնիւ իսուզիս, օ՞հ, օ՞հ, օ՞հ,

## ՅՈՐԴՈՐԱԿ

Ցցունքներդ եղան արդէն շղթայ վզիս, օ՞հ, օ՞հ, օ՞հ:

Ես այս սիրոյ ծուզակը կամօքս ինկայ, օ՞հ, օ՞հ, օ՞հ,  
Դիտեմ, անկէ ալ ինձ ազատում չիկայ, օ՞հ, օ՞հ, օ՞հ,  
Մէկ նայուածքը՝ զիս գերեց, հոգիս վրկայ, օ՞հ, օ՞հ, օ՞հ .

## ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ԵՒՏՐԻՒՔ ՍԷՄԱՅԻ,

(Բապուռունա կրմի խորկ, եղեար) ի վրայ .

Նազելիս, ոտքը պադնելու համար,  
Կոխած հոգերուդ եղայ հաւասար .  
Ով տարիխաւորիդ անձկութեան պատճառ,  
Դեռ փափազներուդ ինչպէս չի հասար :

Վիշտ և տառապանք ինձի համար է ,

Տարբերութիւն մը չունիմ յիմարէ ,

Երկնք իմ վըսայ բանտի կամար է ,

Դեռ չի լըրացաւ ապաշաւս, տեսար :

Եթէ քեզ սիրելն մեղք էր՝ ես մեղայ ,

Չախորդութեանց հուրն միշտ գլխուս տեղայ ,

Արդեօք հիմայ ալ սիրոյ խենթ եղայ ,

Ցիմարի պէս միշտ թափախմ լեռ սար :

## ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ԳԱԹԱԳՈՖԹԻ, ՀԱՅԻ ԱՐԻՖ ՊԵՅ

(Տամը հիւսնիւ եարիւմին հենա շիփեարը տր կոօնիւ) ի վրայ  
Սիրու հւոյս գեղն ծուզակ մ'եղաւ .քեզ վերջապէս, սրտիկըս,  
Աղաղակէ շուրջ վարդենոյն առխակի պէս, սրտիկըս,  
Սըդոյ ամպըդ թռի անձրեւէ այրած կոպէս, սրտիկըս,

ՅՈՐԴՈՐԱԿ

Երջանկութեան օթեւանն ես, Է՞ր խուճապէս, սրտիկըս:

Կենաց բոլոր վայրկեաններըդ թշու առութեանց շարք մըն էր,  
Տրտմութեան սուր հարուածներէն քու վէրքերըդ կարդ մըն էր,  
Սիրու հւոյդ հելն քեզ շղթայեց, ալ փախչելու ջանք մ'ըներ,

## ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ԱԳՍԱԳ, ՀԱՅԻ ԱՐԻՖ ՊԵՅ

(Եանըլմ օ կիւզել կոօզերէ պէն շուխի սիրկմեար) ի վրայ  
Այրեցայ սեւուկ աշուկներուդ, գառնուկո, յիրաւի,  
Քու սիրոյդ հրոյն սաստկութենէն անձըս զըրաւի.  
Սեւ ցըցունքներըդ դաշոյնի չափ արեան ծարաւի,  
Խոցեալ սրտիկըս յօշոտեցին, դեռ դիմագրաւի.

ՅՈՐԴՈՐԱԿ

Մահըս աչք տռի, սիրոյդ դըրի կեանքըս դըրաւի,  
Կ'ուզես ըսպաննել, անգըթաբսոր՝ զիս յանիրաւի:

Աղդու նայուածքըդ յափըշտակեալ միտքըս պաշարեց,  
Սուր թարթիչներըդ սրտիս վըրայ խոր վէրքեր շարեց.  
Տէնջանքն զերդ դահիճ կարօտակէզ հոգիս չարչարեց,  
Այս ապաշաւը թըշուառ անձըս շատ սուզ վճարեց.

## ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ԱԳՍԱԳ ՏԵՐ ԱՂՋՐ ՍԷՄԱՅԻ, ՏԵՏԵ ԷՖԷՆՏԻ  
(Նեսին սկճ, ահ, կիւզել, նեսին) ի վրայ,  
Ի՞նչ ես դու, ոհ, աղուոր, ի՞նչ ես,  
Տարփաւորիդ սէր կը չնչես,  
Սիրոյ զեփիւռ, դրախտէն վըշես, ահ.  
Վիշտոս ու հոգըս դու կը զեղչես, ահ:  
Եընորհ, հոգեակս, շընորհ, հրեշտակս,  
Ի՞նչ են այս հրապոյրք, ի՞նչ են այս զրկանք,  
Համբոյր մը չնորհէ, հէգ հոգւոյս փրկանք. (Կընէ)

### ՄԻԱՆ

Ցըցունքներըդ բուրեն մեխակ,  
Հերըդ գանգուր՝ վզիս օղակ,  
Շթթունքըդ վարդ, սիրտըս սոխակ,  
Բաժինս է միշտ ողբ աղաղակ:

## ՇԱՐԳԸ ՍՈՒԶԻՆԱԳ

ՈՒՍՈՒԼԻ ԵՒԵՐԻՒՔ ՍԷՄԱՅԻ, ՏԵՏԵ ԷՖԷՆՏԻ

(Ճանա միրազը աշզընլա սուզինազնեկ) ի վրայ.

Քու տեսութենէդ զրկը իլըս սրտիկըս յուզեց,  
Կարօտիդ հուրը թըշուառ հոգիս տոջորեց, կիզեց.  
Չորնալու ձեռք մը մեր միութեան կապերը խըզեց.

### ՑՈՐԴՈՐԱԿ

Բաղդս այսպէս ուզեց, աշքէս արիւն վաղեց,  
Ծէյլէյրէյ, ըէյրէյրէյ, ըէյրէյրէյ, ըէյրէյրէյ, ըէյրէյրէյ,  
ըէյրէյրա, ըէյրէյրի ըէյ.

ՔՈՉԱՔ ԵՂԱՆԱԿԻ ՎՐԱՅ ԶԱՓՈՒԱԾ ԵՐԳԵՐ

Հըրեշտակըդ իմ բարի,      Միթէ չեղայ քեզ գերի .  
 Ուշ գըտայ շուտ կորուսի,      Սրափկըս անոր կ'երի .  
  
 Երբ անունըդ կը յիշեմ,      Զիյտես ինչեր կը քաշեմ,  
 Կարօտովըդ սրափկըս,      Մինչեւ երբ պիտի մաշեմ .  
  
 Զոհն եմ անջատման փողին,      Անէծք պատճառ եղողին .  
 Վալոդագոյն առոյդ դէմքըս,      Կարօտըդ ներկեց դեղին .  
  
 Սէրըդ գժոփքէն փրկեց,      Զիս աըքայութիւն զրկեց,  
 Բայց ինչ ըսեմ խեռ բաղդիս,      Վերջն ալ զիս քենէ զըրկեց .  
  
 Ցեղով անկողին փակչին,      Բաժին ըլլան սատակչին,  
 Քեզ հոգւոյս մէջ պահէի,      Է՞ր տուի յափշտակչին .  
  
 Բաղդըս գտեր է զիս հեզ,      Վիճակս ըրեր աղեկէզ,  
 Վիշտերըս քեզ պատմէի,      Օր մը չի գացինք պարտէզ .  
  
 Եկուր քեզի հետ փախչինք,      Ուր որ կ'ուղես՝ հոն թարչինք  
 Բան տառապանք քաշեցինք,      Քիչ մ'ալ դիրկ դրկի հանգչինք .  
  
 Փետտէ, դռնէդ դուրս նետէ,      Երբ նուիրուածը վարդ է ,  
 Բայց օտարին դարշահոտ,      Ծաղիկը գըլուխդ խոթէ....  
  
 Աշխարհ փոխուեցաւ սեւի,      Ոչ ոք աչքիս կ'երեւի ,  
 Կ'անխայէի համբուրել,      Քեզ օտարներուն տուի:  
  
 Քաշածըս ով քաշեր է ,      Հառչելէն՝ թռքս մաշեր է ,  
 Երբ Վարդ քաղել ուզեցի,      Ազատ չեղայ փուշերէ .

[ Ձն. ]

ՎԵՐԴԱԲԱՆ

(ՏԻՎԱՆ)

Սակաւապետն երջանիկ չէ, թշուառ ալ չէ, տես ինչ է.  
 Հանգիստ, առողջ, ազատ կ'ապրի, խաղաղ սրառվ կը նոջէ :  
 Նա հաճոյից գերի չըլլար, հոգին մաղմնոյն չի մատներ,  
 Այլ զիտէ որ կեանքը մարդուս փորձամնքէ զատ մի բան չ'է :  
 Ինութեան բոլոր գաղտնեացն հմուտ՝ ջերմ եռանդով կը կրկնէ,  
 « Այս օր փոքրիկ սխալմունք մը վաղը հոգիդ պիտ՝ տանջէ » :  
 Սա ոչ միայն գրական մարդ է, միանդամայն հոգեկան,  
 Երբ սատանան դէմըն ելնէ՝ խելքն օգնութեան կը կանչէ :  
 Տգէտն է որ ցոփութեան մէջ երջանկութիւն կ'երազէ,  
 Խոկ գիտունը ժուժկալութեամբ թշուառութիւնն կը ջնջէ :  
 Անխելք մարդը կենաց ճամբան խոտոր կերթայ մինչ կորուստ  
 Խոկ խելօքին փոյթ չ'է կարծես թէ Դարբիէլեան փողն հնչէ :  
 Իմաստակն ամէն յանցանք թող բընութեան վերագրէ,  
 Իմաստունը չի տարբերեր ամէն մէկ բան մի փունջէ :  
 Առաքինին մօր գրկէն զատ գորոց չ'ունի. ինչ օդուտ,  
 Ամէն կոչեալ ընտրեալ չըլլար, ով ինչ կ'ուզէ՝ բարբանջէ :  
 Ատելիներդ թող հալածեն քեզ, փոյթ մըներ, ով վարդով,  
 Դու գոհ եղի՛ր Հաւատքովը, Յոյս երազէ, Սէր չնչէ :

ՄԻԱԿ

Երջանկութիւն, թշուառութիւն, ինչ վերացեալ հոծ բառեր,  
 Անունը կայ, բայց ինք չիկայ, ով գներ, ով վաճառեր . . .



A 67390  
62

1800-1801 1973 P.

مکتبہ ملی عوامیہ نظارت جلیلہ سنگ رخصتیہ طبع اول نشادر

معارف عوامیہ نظارت جلیلہ سنگ رخصتیہ طبع اول نشادر